

Թ Ե Լ Ե Գ Բ Ը

Ե Լ Ե Գ Բ Ը

654.14

11-30

ՏԵՐԵՆԻԱՅ Հ 1961 թ.

ԿՈՄ ԱՐ ՀԱՅԱ Կ

Ե Լ Ե Գ Բ Ը ՏԵՐԵՆԻԱՅ Հ Ե Լ Ե Գ Բ Ը

ՊԵՐ ԵՒ ՀԱՄԱԼՈՍ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

ՀԱՆԱՋԱՆ ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԵՇԱԳՐՈՑ

ՈՒ ԱԽՈԽ ԳՈՐՔԱԿԱՌԹԵԱՆ

ԱՇԽԱՏԱՄԱՐԵԱՑ

ՅՈՎՈՒ Փ ԳԵՐԴԵՆԵՐԵՐ

30606
A 17224



ԿՈՍՄԱԴԱՒԹՈՒՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ Յ ՄԻՒՀԵՆՏԻՄԵԱՆ

- 1857 -



“ Բայց Երկաթե թելով մը , քաղաքե քաղաք
” Բնչակես խօսակցութիւն կ’ըլլայ , կամ թե թելի
” մը վրայէն Բնչակես լուրերը կուգան կերթան ո :

Յ Ա Ռ Ե Զ Ա Բ Ե Ն

Խ Ի Ր Օ Ք և կը առաջանայ, գիտութեանց ու արածութիւն կերպու համար-
ռած լուրսպահն մասն էջ, ամիտ ամիտ հը առրի յառաջ. հրաշալք լեզու
հը կեռուե գուռու, ու առաջա առաջ ըրտերուն երկու գուր ըեւըւ, ու
գուշնիւր չժիշտալը, շարանիփ էջ հայած առենին. այսու ըստիան
պարտեղալին պայտաւու, այս հրաշալք լելքը. ևսե Օմանեան երիբն
էջ, ու ամեն օր աշխերուս աշխեն եղը բացերուն ու բլու աներուն էջ-
յին ու անցելըլը, ու գործած-նեմբ, եղուս և արդի-նեն ամեն օր ու
կը աշխելըն, բայց դեռ շատերը առոր գալանիներուն իելք վիճակը հայցնել
երանակվոր բերանը, այս հարցմանները կը լուսութիւն և բայց երկաթէ
թելով մը քաղաքէ քաղաք ինչպէս խօսակցութիւն կը լայ, կամ թէ թելի մը վրայէն ինչպէս լուրերը կերթան կուգան:
Եւ շատերը, գիտութեան բարյը-գոյն աստիճաննեն յառաջ եիսծ ոյս գալը-
նիւր չին գոյն չժիշտալին, այլ ևսե երեւակայութիւն իամ գալանիր հը-
նաւ ըստելընին իսուսընեւ ըստելըւ հրացմէ որդուր պատահիներով.
Դարձութ գետաքրիւները համուլը- եւըւը. իբրւ- լե, եւ լեկարմիան
հեռագրին իւլ ըւտու իրենց հանեներուն կը բացարեին. Եւ այս պատճա-
ռա, այս զարձանալք լելքըն վլայ, ամեն հարդ այսին իերու մինունիւն
ուղարկին, և շատու սիսու գուշտերէ անեւըւը, յանդեսու նե իբրւ կը հա-
նուեին և նե որդիները համուլը- իւղանային :

Եւ այսիւ թէ ուրեց-նիւն հը ըւելըւ, նե ուժանըները այսինի
պատճառեանեւ աշխելը, և նե գիտութեան իսուսընեւ անելք պահանձնելը-
նաս, ելքուրիան կեռագրոց պաս-գիւ բայց-որու-նիւն իւլուս և շատու-
թ օգտակար ծառայութիւն հը, և նե իւլին պարզ հը սեպէր եին, բայց
գրիւ յեւ-կըն շատու, ասուի բարու և դժուարին ինտիւ հը, որժանու-
պէս ըստելը- իրաշ-նիւն իսուսընեւ անենու անեն թէ իւլուս իւլուս:
Իւլուսի երիբայ-նիւն ու անրը-նիւն հը մէջ իւլուսին:

Ուրեցնելու, բնութեան այս հրաշալքը, ելք գիտութեան ամուլ բայցա-
րէւ ու ըւտուն, իսրայը ասոր չիւծ, ուրիշ շատ բաներ ու անցելը- հարի
ըւտուն. այս իւրակ նե մէջ, և նե նե իրաց-ըներուն ան- մէ-
պատճառեան հը վլր եւլուս մէրտի լուցան, գոյցելի իամ մէր և իամ մէր
իւրաց-ըներուն, իւս ճամբառ մէջ յանյանըլը, դալու-նիւն մէջ մանըն,
ուրիշ օրինակներուն ու ինային իմաստ գուշտերը չէ, ասոր ներհան.

Գիտութեան ամը զանց առանելը, հասարակի իօսականութեան կերպով բայցարձեինք
ասոր ու ըստ ինժեան կարել ըլլու ու ուստի մերի մաս, ըստհանութեան
դիտութեան գիտութեան ճանապարհին արդիօք անդադար լիւ էլ, ըստ
վեհական դ ըլլու, իրարացի իստիծը, ամի ըլ անգամ գրիւ յեւստերնեւ յգե-
ւու մերէ անցը ու արտօրուցի պատճառ իւ ելուծ էր:

Ահա այս երիւ բժանարարութեանց մէջ անորոշ ծագըլ, ու ու մէկ
բայցարարութեան ընդունելը իսմ երջելը որոշման վաճախը գոնուած ասեն-
ինք, բարեբարութեան երրորդ ճանապարհի մը ու սոսելուս իրաւու իյաւու: Այ-
սինքն նէ, որովհետեւ Արարակն ամենակարևոր յեւածը, պիեղը վայ բնաւ և
մէ բան իւ ասույին վէ առելուծ, ու մասնաւու նէ ամեն բան իրար-
անացըցք, ու յարբիւրութեան շլլայու ըլ իրարու խաղախած է, ասանիով
գիտութեան առելու չեւըներ ու, արարածոյ իիստ շարու, մասնաւու գիտու-
թեան իւ իրօս ու ուստիւ մեն օր իշտեան, իւ գիտեան ու իշտական,
ասույ գիտուածնին, գիտուածներու բարեբարութեամբ ու ծանօթով անցա-
նով բայցարարութեան դրոյ ըլ ընել ու լուստին: Իսոյ նաև այս ճամբուն մէջ,
դաշտութեան իօսական բայցարարութեան ու լուստինը, գիտութեան գաղափ-
առ, դաշտ ու իր բարակ պատճենելու գծագրութեամբ ու ցայցանե-
ւու և արցացանելը յեւս շրնելը, այս իւրուկ ամեն բժանարարութեանց
յաջը առաջ և ամուրեցան:

ՈՒյոյ նէ, այս ասենից ներիւ բայցարայեալ առերին, գիտութեան ովին-
անին մէջ համարական ճանապարհ ընու գիտուներուն իրաւութեանը համար չըլլու-
ըլ, ու յատիսու իստու ելուրը հանու լուստին անյանց իրեւ ու լու-
ստին ըլ ընուըլ, այս դարձած այս դրոյի գրեթի մէջ, գիտեան իստա-
ւու, երեւ գիտութեան վերապահելու բարձր աճը ու լուստին վաճախ, մէ անմելչուրի ընելուն, իրեւ բանածին հանձարին յարաւը իրաւունք ըլ ու
իրաւունք ունելու:

Իսոյ ու իր կատարանը ու, այս բժբառը լսիւար, բայց նարարակ ա-
սուրի հանու իրեւ ու պատճելը գրեթենին: Ան որ մէ իսմ երիւ ան-
գամ հատուցութեամբ իրաւունք իստու ու օգոստ ըլ ու լուստին որ ըլլու, մէնք
ընել մէծ բարձար ու երջանին իւ համարինք: Իսոյ, մէր բժբառա-
թեամբ, երեւ այս ու յեւանաս չըլլու, գոնեւ մէր անաջուրութեան ա-
բանը պատճենուայ, այս բայցարարութեան աշխատանքներուս, համարին ընտա-
նելուն իւ գոյաւուը, գատարանը բարձար աշխատանքներուն անկանը-
թեան ընելուն ու լուստին վաճախ:

ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԵՌԵԳԻՒՄ

ԳՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ

ԱՀԱՅՈՂԻ ԱՐԴ ԳՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԺԻՆՆԵՐՈՒՆ ՀԵՌԵ ՏԱՐԺԻՆ ՀԱՎՐԵԿԻՆ-ԵՐԱ-

ԱՐԴԱՅ, թէ իր վրայ և թէ իրմէ դուքս գտնուող ուրիշ
ամէն մարմիններուն գյութիւնը, հինգ կերպ զգացու-
թեամբ կրնայ խմանալ կամ հաստատել: Որ են,

Տեհանը, լսել, հորդը համ առնել, ու չօշակիլ:

Վանաւանդ թէ, միայն ասոնց միջոցովը, մարդո բոլոր աշ-
խարհի մէջ գտնուող ուրիշ արարածոց հետ կրնայ հալորդակ-
ցութիւն մը ունենալ:

Այս հինգ զգացութիւնները, թեպէտե եւել կամ պակաս,
քիչ կամ շատ ամէն մարդու վրայ ալ կըդանուին, բայց բնա-
մէկումը վրայ ալ կատարելութեան աստիճանի մէջ չըտեսնուե-
լով, օրինակի համար, աչքերնիս ամէն մարմին չիկրնար տեսնել,
ու ականջնիս ամէն ձայն չիկրնար լսել, ու քիթերնիս ամէն հոս
չիկրնար առնուլ, և ուրիշներն ալ ասոնց նման:

Վսիկայ քանի մը օրինակովալ ցուցընելք: Վ. չփնիր առողջ
ու պակասութիւն մը չունեցած առենն ալ, նախ և յառաջ
հեռուն եղող առարկայները բացայաց չիկրնարով տեսնալ, իր
խիստ մօտիկը եղողներն ալ, պակասաւոր կը տեսնայ: Օրի-
նակ, նառած սենեակնիս, հիւլքի նման միլիննաւոր փոշիներով
ու կենդանիներով լեցուն է, բայց եթէ արեւուն պայծառ
ձառագայթը կերպով մը ասոնց վրայ չիյնայ, աչքերնիս ասոնք
չիկրնար սրացել: Վանը լու մը, կամ կաթիլ մը չուրը աչքիներ-
նուս պատիկ բան մը երենալով, մէկ նայվածքով ասոնցմէ շատ
մըն ալ մէկանց կրնանը անմնել ու որոշել: Բայց եթէ ասոնք
արեւու խոշորացուցով՝ մը զննելու որ ըլլանիք, լուն փղի

մեծութեան, ու կաթիլ մը ջուրը աւազան մը դառնալով, ան ժամանակը ասոնց վրայ ամիսներով նայելու ու տեսնալու բաներ կրտնանք :

* Ամանապէս ամէն ձայնն ալ ականջնիս հեռուէն չիկրնար լսել, և զոր օրինակ երկու անձանց իրարու հետ խօսակցութիւնը թէպէտ գիտենք որ ձայնով կըլսոյ, բայց հեռուն կեցող մարդ մը, ասոնց շարժուածքը կը տեսնէ, բայց ձայներնին չիկրնար առնուել : Ամանապէս նստած սենեակնիս, ամէն ժամ ու ամէն փայրիկան շատ մը ձայներ ալ կրնայ ըլլալ որոնք մեր ականջն չեն հասնիր :

Ուզու, ճանա, ու բզեզի պէս պզտի կենդանիները, ըստ մեծի մասին, օդին մէջ երաժշտութեամբ կըսպարտին, բայց եթէ մէզի խիստ չիմօտիկնեան, ոչ իրենց մարմինը կըտեսնանք և ոչ ալ բզզայնին կրնանք լսել :

Ա երեն վար ինսող շիւղ մը և փոշի մըն ալ իր ձայնը ունի, բայց մեր ականջնին չիկրնար հասնիլ :

Ուրիշ զգայութեանց զօրութիւններն ալ ասոր նման են :

Ի այց մարմիններուն, մեր զգայութեանց հետ եղող հազորդակցութեան մէջ ուրիշ դիտելու բաներ ալ կան . ասոնցմէ ու մանիք, մեր հինգ զգայութեանցը տակնայ մէկտեղ կրնան ինալ և ունանք ալ միայն մէկուն կամ մէկ քանիին տակը կըցնան : Օրինակի համար, ինձորմը, աշլոնիս կրնայ տեսնալ, ու ականջնիս ձայնէն, ու քիթերնիս հստէն, ու բերանիս համեն, ու ձեռա վինիս չօշափելով ալ այն մարմինյն խնձոր ըլլալ կրնանք խմանալ բայց ամէն մարմին ասոր նման չիկրնար ըլլալ : Ե ոյոր աչվնիս կըտեսնայ բայց ականջնիս չիլսեր . ու ձայնը ականջնիս կըլսաւ բայց աչվնիս չիլսեր . ու ձեռա վիթերնիս քարի մը կտորը թէ աչքով տեսնելով ու թէ ձեռքով չօշափելով կրնանք զգալ, բայց ականջնիս կամ քիթերնիս քարի կտորը չիկրնար զգալ, անօր համար կրնանք ըստուգիւ ու հաստատելով լսելոր, ներկայ մարմիններուն մէջ շոկէ շիտակ մեր մէկ քանի զգայութիւններուն, կամ բոլոր մեր հինգ զգայութեանց ալ տակը չինկող մարմիններալ կընան ըլլալ :

Ներեն ամէննէն զօրաւոր ու ամէննէն հրաշաբն է . մարմինները միգնանոր անզանն է վել կրնայ մէծցնել, և յիբասի ասանկ զորդիբազմը : մէկ լուն ու զուն մէջ ջուրը պղզի լնի մը մէծութեամբ տեսած ալ Ենք : Այս խօսքացցցին ցոյց ցոյց զօրանալով երեցինեւը աչքով կամ հասարակ կորնի աշդ առափնիներով նշանակը անկարգի է :

ու կան, եւ մենք այնպիսի մարմինները որչափալ շտեւ շիտակ շխտեսնանք ու շիրունք, անոնք դեռ աշխարհիս մեջը կան ու կրտսնութին, և առոնցմէ խիստ շատերնալ թէպէս իրօք չենք տեսնար բայց զօրութիւննին կամ ազգեցութիւննին կիմանանք :

Օսրօբինակ ցուրտը կամ տաքը աչվենիս չիկրնար տեսնալ ու ականջնիս չիկրնար լսել, և ասոնց ինչ բլար գիտնալ, բայց եթէ ուշնեակնիս քիչ մը ցրաեւ, ազգեցութենէն ցուրտը կիմանանք, և քիչմը տաքնաց, ազգեցութենէն տաքը կիմանանք :

Ազակի գաւաթի մը մեջ եղած ջուրը առողջարար է թէ թիւնաւոր, աչքերնիս չիկրնար զանազանել, բայց եթէ անոր մէկ կաթիլը բերաննիս առնունք, առողջարար կամ վնասակար բլար, ազգեցութենէն մարմիննիս կրնաց իմանալ: Յժէ որ մագնիսի մը երկաթ քաշելը աչքով շխտեսնայինք, մագնիսին վրայ ասանկ մէկ ձգողական զօրութիւն մը բլար ամենեւին և ոչ մէկ զգայութիւննիս մեզի կրնար իմացունել: Ուրեմն ըսել է որ, աշխարհիս մեջ մեր զգայութեանցը տակ չկցնող, ու միայն զօրութեամբը կամ ազգեցութեամբը գիտցուող շատամը նիւթեր ալ կան: Այսպիսի նիւթերուն մեջ զիսելու, ուրիշ քանի մը բաներ ալ կայ որոնք հարկ է այս աեւդը բացատրել:

Օդ կամ ջուրի պէս թեթեւ նիւթերուն, ըստ ամենայնի քար կամ երկաթի պէս թանձր մարմիններ բլար գուցէ շատ մարդ չէ մակարերած: Բայց ասոր ապացուցութիւնք խիստ գիւրին է. տիկի մը մեջ (թուլում) երկաթի խարառուկ, կամ քար, կամ ասոնց նման թանձր մարմին մը լեցուի, ու վրայէն կոխակի, դատարկ տիկի մը պէս քանակութիւնը չի պատիկնար ու չի ըսդմրվիր: Ասանկ ալ տիկ մը, նաեւ ջուզ կամ օդով ալ լեցուած բլար, վրան որչափ ուժով կոխուի քանակութիւնը չի կրնար պղտիկնալ ու չի ճզմրվիր: Ուրեմն ջուրն ալ ու օդն ալ երկաթի ու քարի պէս թանձր մարմիններ են:

Բայց օդէն երեսուն անգամ ալ թեթեւ մարմիններ կան, որոնք քիմիագէսները կան կանուանեն, բայց առոնցմէ շատերը մենք միայն իրենց ազգեցութեամբը կրնանք իմանալ. բայց նուեւ ասոնք տիկի մը մեջ լեցուին, որչափ ալ տչքով շիտեսնուած ու ձեռքով չիբռնուած թեթեւ նիւթեր ալ են նէ, թանձր մարմիններուն ամէն երեւցիմը, ըստ ամենայնի ասոնց վրայ ալ կերեւայ:

Յուրէն թեթև մէկ նիւթ մը , և թէլ բռնութեամբ ջուրին տակը բռնենք , այն բռնութենեն խալլասածին պէս , ջուրին վրաց երալը ամէնուն զիցած բանն է . ասանկալ կազմնան թեթև մարմինները , զիբենք պահպանող արդելքներէն խալլասածնուն պէս անմիջապէս մաչելով ու օգին փան ելլալով , աչքերնես աներեւոյիշ կրան , բայց իրենց զօրութեամբը կրնանք իրենց գոյութիւնը իմանալ :

Թանձր մարմինները մէկուն և իրարու չեն թափանցեր , բայց թեթև ու կաղացին մարմիններուն իրարու թափանցելը անձանօթ բան մը չէ . Չոր օրինակ հօփայ մը երկաթին , իրքանակութիւնը չիմեծցունելով հօփայ մընալ կամ արամ մը երկաթ ալ սրզմեցունելը անկարելի է , բայց արեւուն ճառագ այթը բիւրեղի (պիլոր) պէս թանձր մարմիններուն մէջն ալ կանցնի ու անդիի կողմը կելլայ . Տաքութիւնը քիչ շատ ամեն թանձր մարմինները լեցունելով մէջերնէն ալ կրնայ անցնիլ , և ողը ու կազերը շատ թանձր մարմիններուն մէջը կրնան գանունիլ ու պահօպանուիլ և մագնիոր երկաթի կտոր մը իրեն քաշելով , զօրութիւնը այն երկաթին ալ կըհաղորդէ , և այն երկաթը ալ ըստ ամենայնի մագնիոր պէս , ուրիշ երկաթ մ'ալ կըքաշէ . Իսել է որ ասանի բարակ նիւթերը թանձր նիւթերուն մէջն ալ կրնալով թափանցել անցնի լեցընելէն ետեւ , անդիի կողմն ալ կրնան անցնիլ ու մէջն անցած թանձր մարմիններուն քանակութիւնն ալ զգալորար չեն կրնար մեծցընել :

Ա երջապէս , մարմիններուն խիստ շատը բաշտիւլ այսինքն ուրիշ մարմիններէ բաղկացած ըլլալով , խիստ քիչը դաշնաքըն ուրիշ մարմինց մը և ոչ իսկ ամենափարբիկ մասսամբը խառնուած են . Նին գիտունները միայն չորս հատ պարզ մարմին ճանչնալով , առանց դարր անունը առնած էին . այսինքն ,

Հ Ա Դ . Օ Դ . Հ Ա Կ Բ . Զ Ա Կ Բ .

Արոք քիմիապէտները , ասոնց ոմանց զօրօրինակ ջուրին ու օդին պարզ մարմին շրմալը ապացուցանելով¹ , ուրիշ եօթա-

¹ Պաշտ մարմինները ուրիշ մարմիններուն հետ խռունած ալ կրնան գանունիլ . բայց ինչ էն որ մանակ իրենց առաջն կերպը ու պարզութիւնն չիկորուցընէլով , որ ժամանակ որ բայց գործելու իրենց պարզութեամ վիճակին մէջ երեսն կ'ելլան :

² Օդին , հարիւրէն քառակմէնիլ օդիչէն այսինքն թէնսածին ըստած կազէն . և հարիւրէն եօթ անառանուլընիլ աշխ այսինքն բորակածին ըստած կազէն բազադրաւած

Նաստենի չափ պարզ մարմիններ գտած են, որոնց վրայ հաս տեղս խօսիլը, մեր նպատակը չխիլրըներ :

Ա երջապես աշխարհիս վրայ դանուող մարմիններուն կամ՝ նիւթերուն ամէննալ մեր զգայութեանցը առկ չինալինին, ու անանեկներն այ գտնուիլը, որոնք միայն իրենց ազգեցութեամբ կամ զօրութեամբը պիտի կրնանք ճանչնալ, և մարմիններէն ու մանց իրարութափանցելը, և ոմանց ալ ուրիշ մարմիններութեամբ պահուած ու ծածկուած գտնուիլը, և ոմանց պարզ ու ու մանց բազազրեալ ըլլալը, և պարզ ըլլոցները ինչ փափախութեամբ մէջ որ գտնուին իրենց առաջն վիճակը չիկորսնցընելնին, վերոյգրեալ բացարութիւններէն բաւական հասկըցուեցաւ կրկարծենք :

Ա լեկորականութիւնն ըստուած զօրութիւնն ալ՝ պարզ թեւթեւ, բարակ, աչքով չինանուող ու ձեռքով չիրանուող ու միայն զօրութեամբը մեր զգայութեանցը առկը իյնող մարմիններուն կարգը գտնուելուն, ասոր ալ որպիսութիւնները ու բացարութիւնները յաջօրդ դիմոյն մէջ պիտոր յայտնենք :

ԳԼՈՒԽԻ ԵՐԿՐՈՒԴԻ

Ա լեկորականութեան վրայ :

Ա յոյ, ջերմութիւն, ձոյն, հոս, մագնիսական զօրութիւն, և կամ բարակ կազերու նման, անմորմն զոյացութիւններուն

ըլլալը, ու քիչ չշն առ ոչոյ գործնիքն ածիս լին գտնուիլը. Նոր քիմիացեան մէրը զանուզն փորձերով հաստատուեն, զուտ չուրին մէջն ալ, հարիւրին ութեանութիւն առաջեն այսինքն լիւաստին ըստուած կազ ու հարիւրին տառակենիլ իշշուն այսինքն ըստուած կազ ու հարիւրին տառակենիլ է որ ծածոցանենք, որ զործոց ընթացքին մէջ որդուի ուսումնական բառ եր որ զործանելու պարագանել ենք, առևելնու 1836 ին վիճակու տառուած, չուրինական ալ, և բարակ զարգացեան, գոյացաւածն ինչպէտանիւն կամ ինչպէտ ըստուած պատուկան քըրեն առած ենք, միշտ քայլ գոզգիերեն առ զնելով, թէպէտ և այսպիսի ուսումնական բառ արիշ տեղ, ուրիշ կերպով ալ զործանաւած ըլլալը, ու թէպէտ այսպիսի ուսումնական բառ երը պոմը ամեն ազգ ըստ մեծի մասն Յանձնութենն բազացրելով, մորթինեկ կը զործածեն, ամենէն հայերենի չիմարցմաներ մեր կարծիքն առ աւել յարեար

Ա լ ըմբայ:

Վերի բացարութիւններուն նայեալ, երեկորակն զօրութիւնը ունեացը չէ իրեւ բար հազ երկամթ ու ասոց պես թանձը մարմին մը երեւեկայել :

Անկուալ ելեկտրական զօրութիւննէ , և ինչպէս որ ասոնցմէ շատերուն ինչ ըլլալը չդիտնալով , միայն իրենց աղդեցութենէն իրենց գոյութիւնը կիմանանք , ասանկ ալ ելեկտրականութեան ինչ ըլլալուն վրայ մինչև հիմոյ գիտունները բացայայտ մեկնութիւն մը չփրենալով տալ , միայն անոր աղդեցութիւնը ու ներգործութիւնը քննած ու բացատրած են :

Ինական գիտութեանց (ֆիզիդայի) հմուտ եղող գիտունները այնպէս կըկարծեն որ ելեկտրական զօրութիւնը երկրիստակը ու վրան , ոգին մէջ ու ամէն տեղ տարածուած գտնուելով , բոլոր երկրագունուր աս զօրութեամբ թափանցած է , կամ թէ ըստնք իբրեւ թէ աս զօրութեան մէջ կը լողայ : Եւ ինչպէս որ լոյսը թանձր ապակիներուն մէջէն , ու մագնիսական զօրութիւնը հասար երկաթներուն մէջէն կանցնի , ասանկ ալ այս ելեկտրական զօրութիւնը , ոգին ու երկրին ու ուղիւ մարմիններուն միայն մակերեւոյթին վրայ ըլլալով , մէջերնին ալ թափանցած ու ամէնն ալ բիչ շատ այս զօրութեամբ լեցուցած է :

Իայց որչափ ալ օդին ու երկրին վրայ գտնուող մարմինները այս զօրութեամբ լեցուած ալ ըլլան մինչև որ հաւասարակշռութիւննին չավլուի , իբրենց վրայ ասանկ մէկ զօրութիւն մը գրտնուելու նշան չեն խտար :

Զօրօրինակ , գայլախազի (չափմագ թաշը) մէջ , թէպէտ կրակ կըպարունակի , բայց մինչև որ պողպատի (չէլեկի) չկ զարնուի անանկ պաղ մարմնոյ մը մէջ , կրակ պարունակուած ըլլալը մարդ չիկրնար երեակայցել : Վասնապէս մագնիսին մէջ թէպէտե ձգողական զօրութիւնը պարունակեալ է , բայց մինչև որ երկաթի քավ չփայ , իբրեն վրայ ասանկ զօրութիւնմը ըլլալը մարդ չիկրնար երեակայցել , բառ առենայնի ասոնց պէս , ամէն մարմիններու մէջ թափանցած ելեկտրական զօրութիւննալ , պատճառով մը մինչև որ չեւենայ ու կամ չպակսի , մեր զգայութեանը տակը լցնալու կերպով ինքը զինքը չի կրնար յացանել : Ուրեմն ասիկայ մէկ օրինակով մընալ ցուցընենք :

Առ ապակի խօզովակ մը . նման անսնց , որսնք լանդ բառուած կանթեզներուն պատրոյդին վրայ կանցընենք . կամ առ օաթի (քէհրիստորի) կտորմը , (որոնցմէ որ հասարակօրէն ծխպամորչներուն բերաննացները կըցնեն) կամ թէ առ կարմիր կնքամոմի կտոր մը , որոնցմով հասարակօրէն մեր նամակները կըզմուենք .

ամէն մարմիններուն թափանցած ելեկտրական ջօրութիւնը հարկաւ ասոնց մէջ ալ պիտի ըլլաց , բայց զգալի կերպով մեղք չեն ցուցըներ : Այց թէ որ ասոնց մէկը , զորօրինակ ապակի խոզ զովակը մէկ ձեռքով ամուռ մը բռնելով մետարսէղէն կամ բըրդեղէն կերպասի մը (չուխայի) վրայ մէկ քանի հեղ վեր վար ուժով մը շփնջու որ ըլլանիք , այս ապակի խոզովակին մէջ գըունող ելեկտրական զօրութեանը , շիմամիք ուրիշ զօրութիւն ալ եւելնալով հաւտարակշութիւնը կաւրուի , որով , մաղ , յարդ , փոշի , բարակ թուզթի կարուանիք , ու ասոնց նման բարակ ու թեթեւ մարմիններու մօտ բերածնուռ պէս այս մարմինները իրենց բնական վիճակին մէջ գտնուելով ու իրենց մէջը , շփուած ապակիին չափ ելեկտրականութիւն չփանուելով , ապակիին մէջ գտնուող ելեկտրականութեանը հետ հաւտարակշիռ ըլլալու համար , ապակիին կրօստենան ու փան կրփակչին , և այս պատճառաւ ապակին ալ մագնիսի պէս , մազ յարդ , փոշի , ու բարակ թուզթը իրրե թէ գեղի իրեն քաշելով պէս կերեայ :

Այց այս փոքրիկ մարմիններնաւ , ապակիին վրայ գտնուող ելեկտրական զօրութեամբ լեցուելուն կամ կշտանալուն պէս ապակիէն զատուելով գետինը :

Այս գործոցութեան մէջ մատադրութեան արժանի երկու բան կայ : Ոչյմը , թէ և ամէն մարմիններու մէջ ելեկտրական զօրութիւն գտնուիտ նէ , ամէնն ալ մի և նոյն աստիճանաւ լեցուած են արգեօր : Ասոր բնական գիտութիւնը պատասխան տարով , ամէն մարմիններուն մի և նոյն չափով ելեկտրական զօրութեամբ լեցուած ըլլալը , փորձով ալ կապացուցանէ : Եցն քանակութեամբ և նոյն ծանրութեամբ զանազան երեք մարմին , զորօրինակ , երկաթ , տախտակ ու չուխայ , եթէ ասոնց երեքնալ մի և նոյն հեռաւորութեամբ կրակի մը մօտեցնես , երեքնալ կրակին ջերմութիւնը տարբեր կերպով կրնդունին , ու երկաթը տախտակէն , ու տախտակը չուխայէն եւել տաքցած կը տեսնուի , նմանապէս պազելու ալ որ ըլլան , ասոր նման իրարմէ տարբեր երեսյթներ կը ցուցընեն , ու վերսցըթեալ մարմին :

* Յաւաց հին բնաստատերները : Թէպէտե ելեկտրական զօրութեան տեղեակ չեն . ըստ ամթին շփմամբ պղտիկ մարմինները քաշելու զօրութեանը տեղեակ են : Եւ պրոց հետեւ չելենական Յունարենի մէջ , Ամթին իւնդիբօն կըսաի . Ելեբրունի կամ իւնդիս , ինսուլին բառն ալ հարկաւ առէն առնուած է :

ները թէպէտե միօրինակ տարցած ըլլան , տարօրինակ կը պազին , այսինքն ամէնն ալ մի և նոյն ժամանակ մի և նոյն առափնանաւ չեն պաղեր :

Իսկը է որ , մարմիններէն ոմանց գէպի տարը , ու ոմանց ալ գէպի պազր տրամադրու թիւննին եվել կամ պակաս է . Կմանապէս արեւին ճառագայթն ալ , մարմիններուն փրան իննալով , ամենուն ալ միօրինակ չերմութիւն կամ փոյլունութիւն չի կրնար տալ , ու ճերմակ թուղթ մը արեւին ճառագայթին գիւմացը սեւ չուխայի չափ չի կրնար տարնալ , և մէկ սեւ չուխայի կտորն ալ , յզկած մետաղներու չափ լցու չիկրնար քոլացը նել , ըսել է որ ամէն մարմիններուն մէջ ալ , արեւին տարութիւնը կամ ճառագայթը քաշելու մի և նոյն տրամադրու թիւնը չիտանուիր :

Երանկ ալ ամէն մարմին , մի և նոյն աստիճանի ելեկտրական զօրութիւն չի կրնալով քաշել , այս զօրութիւնը ոմանց մէջ շատ ու ոմանց մէջ քիչ սիստի գտնուի :

Այրկորդ մազրութիւն ընելու բանը այս հարցմունքն է , թէ արգեօր ամէն մարմին , իրենց մէջը գտնուող ելեկտրական զօրութիւնը , (ինչպէս որ ջուրը գտնալուն մէջ կրկենայ նէ) , կատարելապէս կրնայ մի պահպանէլ , աս ալ օրինակայ բացառ բենը :

Դրարու նման երկայն երկալի կտոր մը , կամ երկայն ածուխի կտոր մը , թէ որ կրակի մը մէջ խօմմէնք , ու ծայրերը կրակ դառձրենք , վառած ածուխը , կրակ կտրած ճովթէն անմիջապէս առգիի կողմէն կրնայ բռնուիլ , ու ձառութնիս չայրիք : Ես սոր ներհակ ծայրը կրակ կտրած երկալմ մը , ինչպէս որ պէտքէնէ հեռառէն ալ բռնենք , տակառին ձառութնիս կայրի : ըսելէ որ , ածուխը տարութիւնը իր մէջը պահպաննելով վրայէն չի քալեցուներկոր , ու տառ հակառակ , երկալմը , տաքութիւնը իր գրացէն քալեցրնելով չի կրնարկոր պահպաննել :

Այլեկտրական զօրութեան ընզունարան եղագ մարմիններն ալ ըստ ամենայնի տառ նմաննելով , որ մէկը ապակիէ գտնալիք մը

¹ Որ ժամանակ որ ուղեկը , սենեակներնու մէջ գտնուող մարմիններուն ամէն մէկն զարթինակ : ամոռ : բարձ : պատ : զաւաթ : հոյերի : զրպ : ու առանց նման մարմիններուն ճառագութիւնը որ գըպցաննենք , տանց մի և նոյն ժամանակի մէջ կամ երբեք մի և նոյն աստիճանի չերմութեան կամ պատզութեան վիճակի մէջ շըմունքն գիւրտա կրնակը չպահ :

պէս զօրութիւնը իր մէջը կըսանէւ , ու որ մէկն ալ , ինչպէս որ մադ մը մէջը ջուր չի կընար սպահել , անհանկ ալ տառնը ելեկորա կուն զօրութիւնը իրենց վրայէն քայեցունելով կանցունեն կոր :

Առաջի , ապակի , սամէ , ու կնքամնմը , ելեկորական զօրութիւնը պահապանող տեսակին ըլլալուն , իրենց վրայ տառնեկ գիշեալ ու սպահապանուալ ելեկորականութիւնը մը գանուիլը , վերցոց պրեալ բարակ ու թեթեւ նիւթերը իրենց բաշելով կը յայտնեն , ասոր ներհանկ , երկամ , պղինձ ու չոր տախտակ , ելեկորական զօրութիւնը չի պահապանող տեսակին ըլլալուն , որչափ ալ չուխոյի կամ մետարսի շիմուին մէկ կողմանէ ելեկորական ուշիւր լիցուելով , ու մէկալ կողմանէ ալ վրայներնէն քայելով ու պարզուելով , իրենց վրայ եղած ելեկորականութիւնը յայտնի կիրակով մը չեն կընար ցուցրենել :

Վայս պատճառաւա , մարմիններէն ունանց հաւրրուլ , կամ պահպանը ու սմանց չնալլուր կամ չպահպանը անունը արուած է , բաց տամիկ բացարձակ կերպով հասկրնարու չէ , ոյսինքն թէ , ելեկորական զօրութիւնը պահապանող մարմին մը բաւելով , այս մարմինը նոյն զօրութիւնը բնաւ ու երբէք գուրս չիտար , ու չպահապանող մարմիններնաւ բալորն ալ գուրս կուտայ , հասկրնարու չենք , բայց իբարու բազգաստութեամբ մէկը բառ կարի ելեկորական զօրութիւնը կըսանէնէւ : ու միւսը բառ կարի նոյն զօրութիւնը կը հաղորդէ հասկրնարու է :

Հիմա գաներ ուրիշ փորձի մընաւ : Վո մէկ ապակի խոզովակ մը , ու չուխոյի շիմելով ելեկորականութիւնը լիցուր :

¹ Մարմիններուն ների գիշեն կոմ վրայէն բարզ ուրիշ բաներ ալ կոյ : պրեկտ անմոր ծանր ու անմոր իբառ արագ կը քայէն : Զերմանթիւնը . ԵՄԴ , ու ձայնեն ու ոյս անոնկ քարտ նիւթերն են : ու ֆերմանթիւնը մայնին համեմատ թեմար ծանր կը քայ : ու ձայնը լրացն համեմատ թեմար կունաց կը քայ : զարձակ : մարմիններուն անոնց վրայէն ծանր : ու անոնց վրայէն ոգ արագ կը քայէն : պրեկտի համար : ձայնը ոգին մէջն , մէկ վայրկեամբ առնէյք մէջ չըրք հարիր կունցուն ուղար կ'երթաց : բայց երկամի վրայէն նոյն ժամանակի մէջ տառ հազար կունցուն ու չին մէջն երկու հազար կունցուն տեղ յառաջ կ'երթաց : Եղար մէկ վայրկեամբ մէջ պրեկտի բառապահն հազար մզն ուղար կը քայ : որ թնդանօթի կոմ հայոցնի զնառակին Ընկացքին երկու հարիր հազար անզամեն եւ ելինեկ որոշութիւն մըն է : Աւասի այս պատճառաւ երրոր թնդանօթ մը նետուելու որ ըլլայ : թէ որ հեռան զանոնին , յառ ոչ բայթ կը տեսնեն : ու եսոր ձայնը կը լսենք : Կանաչակին հեռան զանոնուն հիւս ովուշիւն մը իր ձեռք մուրճը զամբն վանդ զարնելու որ ըլլայ : ու այլ թեթին չարժումը կը տեսնեն : ու եսոր ձայնը կը լսենք : թեսկեան ոգին մէջ երկուքն ալ մի և նոյն վայրկեամբն մէջ կ'արտադին :

բարակ ու չոր մետաքսէ թելով մը իրարու կապած երկու պղտի փետուր կամ թռողթի կտորը, մետաքսին մէջ առջէն բռնելով ապակիին մօտ քեր : Երկուքն ալ ապակին իրեն կը քաշէ , բայց քիչ մը եաբը փետուրները կամ թռողթերը ելեկտրական զօրութեամբ լեցուելով . իրարմէ ալ կը քամուխին կամ իրար կը վանաեն : Իարձեալ առ մէկ սամժի կամ կնքամումի կտորմը , ու ասոնց մէկն ալ չուխային շփելով , ելեկտրական զօրութեամբ լեցուր . եաբը մետաքսով կտորուած ուրիշ երկու փետուր կամ բարակ թռողթին ալ այս սամժին կամ կնքամումին մօտ քեր . ու ասոնց երկուքն ալ սամժը իրեն կը քաշէ , ու քիչ մը եաբը ասոնք ալ ըստ ամենայնի միւսներուն նման , իրարմէ կը քամուխին ու իրար կը վանաեն : Բայց թէ որ ապակիին քաշած փետուրները սամժին քաշած փետուրներուն մօտեցունես , աս փետուրները նորէն իրար կը քաշեն :

Այս երեւոյթը գիտունները այսպէս բացատրած են . ելեկտրական զօրութիւնը երկու տեսակ ըլլալուն , ապակիէն ելած զօրութիւնը ուրիշ , ու սամժէն ելած զօրութիւնը ուրիշ է : Աւստի երկու մարմին , օրինակի համար երկու փետուր , ապակիէն ելած ելեկտրականութեամբ լեցուելնուն պէս , ալ իրարու անցունելու բան մը չունենալիուն իրար կը վանաեն , ու միւս երկու փետուրներն ալ , սամժէն ելած ելեկտրականութեանը լեցուելնուն պէս նմանապէս նոյն պատճառաւ իրար կը վանաեն , բայց ապակիէն լեցուած փետուրները սամժէն լեցուած փետուրներուն մօտ որ բերուին , երկուքին զօրութիւնն ալ իրարմէ տարբեր տեսակ ըլլալուն , ասոր զօրութիւնը անոր , ու անոր զօրութիւնը ասոր կանցնի , և այնպէս ալ իրար քաշը կը լլան :

Աւստի , այս երեւոյթը շատ անգամ փորձող վարպետները տեսնելով , ու երկու կերպ ելեկտրականութիւն գտնուիլ հաստատելով . մէկուն առողիոյ ելեկտրականութիւն , և միւսին իշխութիւն կամ բարձրականութիւն անունը տուած են : Այս երեւոյթը ըստ ամենայնի մագնիսի վրայ ալ կը տեսնուի , որն որ վարը իր տեղը պիտի բացատրենք :

Ոիսյնթէ , ասանկ ապակիի կամ սամժի կտորներէն ելեկտրականութիւն հանելը , դժուարին ու աշխատալի գործողութիւն :

¹ Ըստ որում սամժը ու կնքամումն ալ մէյմէկ խթժի տեսակ են :

մը ըլլալուն , ու մարդուս թեւն ալ շուտ հոգնելուն , մեծ ու գրանաձեւ ազակիներէ¹ մասնաւոր կերպով ելեկտրական մեքենայներ կը բնեն որ , թէ անփուներու միջոցով դիւրաւ կը դառնան ու թէ , մետաքսի կամ բուրգի շփուելով առաւել ելեկտրական զօրութիւն կարտագրեն : Եւ ըստ մեծի մասին փորձերը այս կերպ մէքենաներու միջոցով որ ըլլալու ըլլայ , հազարաւոր կերպ իրարժե զարմանալի երեւոյթներ կը տեսնուի , որն որ բնական դիտութեան դպրատառներուն մէջ առևնողներուն արգէն ծանօթ է :

Այս ազակի , սախ , ու կերպամնմէն արտադրած ելեկտրական զօրութենէն ՚ի զատ մարմիններուն իրարու վրայ ունեցած քիմիական ազդեցութենեն ալ , անսակ մը ելեկտրական զօրութիւն կարտագրի որ վերցրեալ երկու կերպ ելեկտրականութիւն խիստ շատ ու զօրաւոր է :

Մարմիններուն իրարու վրայ ունեցած այս քիմիական զօրութեան բացարութիւնը մեր նպատակէն դուրս ըլլալով , միայն համառափակ ու մէկ քանի օրինակավ կը բացատրենք : (Օրինակի համար , բորբակի թթմուն (քէ զալլը) արծաթի ու ուրիշ մետաղներու վրայ քիմիական ազդեցութիւն ունենալով առնեք կը տուծէ ու չուր կը դարձնէ : Պաղ ծծմբոյ թթմուն (զաձ եալլը) հասարակ պաղ ջուրի հետ որ խառնուի , ջուրը մինչեւ եռալու չափ տաքութեան կը հասնի : Վզի թթմուն (թուզ բուհու) անգղիական ազին հետ (սէլ կը առուպէր , կամ Խնկիլիզ թթուզու) խառնուելով , ջուրը կը պաղեցունէ ու սառոցը կընէ , ու ուրիշ առող նման հարիւր հազար կերպ բաներ կան , որոնք մարմիններուն իրարու եղած քիմիական ազդեցութիւնը կապացուցանեն :

Մարմիններուն իրարու վրայ եղած այս քիմիական ազդեցութենէն յառաջ եկած այս զօրաւոր ելեկտրականութեան , կոլանականութիւնն անունը տրուած է , որուն պատճառը ու յառիւթիւնները յետագայ գլուուն մէջ պիտի բացատրուի :

¹ Այսպիսի մէքենայները առթէն ու կը բամանէն ալ կը նայ ըլլալ : Բայց ազակին ամէնէն աժան ու դիմոցիւն ըլլալուն հասարակորէն ազակին կը չկնուին :



Արքականի մեջութեան վըսյ :

Ապրանի անուն Հառվացեցի բժիշկը ասկէ եօմթանասուն տարիի շաբ յառաջ, Պօրտիփա քաղաքոր, գորտին սրունդներուն զբայ գանու ած ջիզերուն զօրութիւնը տորացու ցանելու համար այս կենդանիներէն մէ կուն կէս մէ ջրէն վարփ դին, այսինքն երկու օրունքը կորելով, ու վասցի մօրինը հանելով, գասառուու ու մէկան յամանակը պատրաստ գտնուելու համար, պղնձէ ճանկի մը անցաւներով, երկաթի վանդակի մը մէջ կոխած ու սրահած ժամանակը, անոսու որ, գորտին սրունդները իրենցը ու իրրեւ կենդանի վեր վար կրցնցաւին, ու ասոր շատ մը մը տաղրութիւն ընելով տեսու ալ որ այս պղնձէ ճանկավ կախուած գորտի սրունդները, համեն երերազու տաեն, որշափ ան գամ երկաթի վանդակին թեկերուն կրցովչին, այնչափ ցնցու մը աւելի ու զօրաւոր կրցար, Ապրանին այս փարձը շատ անդամ ընելով, ու ամէն յամանակ մը և նայն երեւոյթը տեսնալով, ու սիկաց ջիզերուն իրրեւ մէ կյանկութիւնը կրհամարեր :

Ապրանին այս գիւտը ամէն տեղ հաշակուելով, Բամբայի մէջ բնական գիտութեանց զասառու Վօլֆա անուն փարպետին ականչն ալ հասու, ու ասիկաց ալ նորէն փարձնը ընելով տեսու որ գորտին ջիզերուն ցնցու իրը, միշտ իրարու տարրեր երկու կերպ մետաղի ազգ եցութեանը կարօւ էր, ու այս երկու կերպ մետաղը, թէ իրարու ու թէ գորտին ջիզերուն դպչելու հարկը ունէր, որն որ Ապրանին չէր կրցած մակարերել:

Վեստի Վօլֆան պղնձէ թել մը առնելով, գորտին սրունդներուն վերփ դին, ու զինկէ (Ճանէնը թիւթեա) թել մընալ տանելով վարփ դին խօմէց, ու գորտը ցիշարժեցաւ ։ բայց այս երկու թեկերուն ճոմը իրարու գ պցուցածին պէս, գորտը ցրին ցուելու սկսու:

Վեստագներուն մէջ ելեկարական զօրութիւն ու ազգեցու թիւն ըլլալը, քիչ մը յառաջ ալ երեւան երած բանմը ըլլալով, գորտին ջիզերուն ցնցու մեալ այս ելեկարական ազգ եցութենէն յառաջ եկած երեւոյթը մը ըլլալուն, Վօլֆային բնաւ տարակցոր շիմնաց :

Վեստի իրարու տարրեր երկու կերպ մետաղին, իրարու վըսյ

եղած այս քիմիական ազգեցութեան, հասարակ ապակեաց եւ էլեկտրական մէքենաներէն եւել էլեկտրական զօրութիւն արտադրուիլը այս կերպով գտնուելով, ասանցմէ ևուեւ էկոզ բրնձական գիտութեանց վարժապետները, ասոր վասց աւելի մը առաջրութիւն ընելով, հիմակուան գտնուած վիճակը հասուցին, որն որ քիչ մը վարը պիտի բացատրուի:

Ու թէ Կարգանի բժշկին, ու թէ Ա օրմա վարժապետին զիտութեան ըրած այս գեղեցիկ ծառայութեանը համար մէկ վաճք մը ըրպար մօրով, այս կերպ էլեկտրականութեան լունականութիւն անունը տուին, ու ասիկայ արտադրող ամաններուն ալ Ա օրմային անունը տուին, որնց ինչ ըրպար վարը պիտի տեսնելոք : Ու այս կերպով, նոյն երկու երեւելի վարպետներուն անուններն ալ, էլեկտրական արդեանց հետ, աշխարքին մէջ յաւախեան պիտի մնայ :

Վագակիին, ու ասոր նման յախճապակիին, էլեկտրական զօրութիւնը պահպանող ու չհազորդող մարմիններ ըլլար արդէն վերցյգրեալ բացատրութիւններով ծանօթ եղած է :

Ուստի հասարակ զինիի կամ ջուրի գաւաբնի ձևով բացց մեծկակ ապակիի, կամ, յախճապակիի և կամ հասարակ ձերմակ շննիւէ¹ ամսն մը առ, ու մէջը չորս հինգ մաս ջուր, ու չորս հինգ մաս թթու (քէզապ) մը լիցուր, որն որ ծծմբոց թթուն² ամսնէն ամսն ըլլարով, հասարակօրէն ան կըդործածուի . կամ թէ քիչ մը գաղց ջուրի մէջ ծծմբոս պղինձ (մասի կեօղ թաշը) բառած ազը հալեցու, (որ առ ալ ծծմբոց թթու ըսել է) ու ութը ասոր մասնաշատի բարձրութեամբ վերցյգրեալ ամսնին մէջը լիցուր, ու կամ թէ առաւել խնայութեամբ ընել որ ուզես, ամսնին մինչև կեօր մաքուր ու ձերմակ առազ-

¹ Առաջ էլեկտրական—կարգանակութեան զօրութիւնը . Խըմինի ու Եսուր ամսն վարպետներ մեռած մարդու լիզերու վրա առց էլեկտրոն մասութ ու ուղեւ առաջի մեռակ բանակ էլեկտրոն ու առքեր ու շարժած : ու աշու լիզեր բանակով ու գոցերով, բարկութիւն, ծինազ, կամ թէ շնուռաթեան պես երկացնեմք : ու աշու լիզ մեռակներ ցըցուցած էն : որ մինչեւ հիմաց բանակն զիտութեանց վարժապաններան մէջ, թէ մարդու ու թէ կեօղ ամսն վրա պիտի փորձեր կը լինուին : Կարեւազ այս կարգանական զօրութիւնը մարդու լիզերու ազգեցնելով, գտնասին ու առանձներով քայլուած չդային կամ լուս նուռաթեան ախտերը, հրաշափ կերպով մը բանացած վարպետ բժիշկներ ալ եղած էն ու կամ :

² Ճերմակ շննին մէջը վերնեմք կամ որքն ալ ապակիի վոչիկ շնուռելուն յայտն մասին ապակի կամ ձերմակ շննի երկարք նոյն բան է :

³ Ծծմբոց թթունի ջամ էացը : կամ գաղցիկնեւն առջ սիւկիւրէն կը ըսկն :

լեցուր, ու այս աւազին վրայ վերսպարեալ երկու ջրերուն մէն կէն քիչ մը բան լեցուր, ու ետքը առ հաստիկէկ պղնձէ տաիւ տակի մը կտոր, ու կէսէն շատը ու զիզ դիրքով այս ջուջին մէջ տեղաւորէ . նմանապէս ալ հաստիկէկ զինկէ տախտակի մը կտոր առնելով, անոր դիմացը և նոյն կերպով ջուրին մէջ տեղաւորէ : Այս պղնձէ ու զինկէ երկու տախտակները թէ որ իրարու չի դպջն, ամենեւին բան մը երեւան չելլալով, ամէն նիւթ իրենց բնական վիճակին մէջ կրնայ : (Տիւ Պատվիր 1) :

Ի՞այց եթէ այս զինկէ ու պղնձէ տախտակներուն, ջուրէն կամ ամանէն գուրս մնացած վերի ծայրերը դարձեալ ուրիշ մետաղի մը կտորով, կամ մետաղեայ թելով մը իրարու որ կըդըպշն, կամ թէ ասոր ալ հարկ չըլլալով երկու տախտակը մէյմէկ քիչ ծոելով իրարու դպաննուն պէս, անմիջապէս ելեկտրական զօրութիւն մը կամ հոսում մը յայտնի երեւնալու կ'սկըսի : (Տիւ Պատվիր 2) :

Այս ելեկտրական հոսումը նախ զինկէն երեւան ելլալով, թթուախտառն ջուրին մէջ կիջնայ, ու այն ջուրին մէջն պղնձին կը հաղորդուի, ու պղնձին վրայի թելին անցնելով, ու թելին դարձեալ զինկին, ու զինկէն դարձեալ ջուրին ու ջուրէն նորանց պղնձին հաղորդուելով այնպիսի մշտնչնաւոր շրջան մը կը հաստատուի որ, մինչեւ որ երկու տախտակը իրարու կապած թելը չիկարի, երբեք չիկացնիր, ու միշտ նոյն շրջանը կը կատարէ, բայց թելը կարուածին պէս անմիջապէս շրջանը կրդադարի, ու ելեկտրական ադրեցութիւնն ալ չիմացուիր :

Ո երը գրուածին պէս, թթուախտառն ջուրին մէջ տեղուորուած երկու տախտակին, ջուրէն կամ ամանէն գուրս մնացած ծայրերուն թէպէտե ուսումնական լեզուով գաղղիկէրէն բօլ, ու հայերէն բեկան բառած է, բայց մենք ուսումնական բառ ուրը մէկդի թողով ամենուն դիւրահասկանալի ըլլալուն համար, բեւեսին տեղ ծայր բառը պիտի գործածենք : Ի՞այց պրզինձէ տախտակը զինկէ տախտակէն որոշելու համար, պղնձէ տախտակին ծայրին ու ասկէ ելլալ թելին, ինչտի երկայն ըլլայ ալնէ ըլլայ, գաղղիկէրէն բօլ բօլիկիֆ ու հայերէն բրախն բեկան բառած է, բայց որովհետեւ ուսումնական բառ չի պիտի գործածենք, անոր համար մենք ասոր ալ աշ ծայր, ու զինկէ տախտակին ծայրին ու ասկէ ելած թելին ալ, (բօլ նէլիկիֆ, ժիւական բեկան) յուն ծայր պիտի ըսնենք : Այս ծայրերը ու կամ ասոնցմէ ելած

թելերը, թէ որ իրարու շիգային, ելեկտրական շրջան մը չի հաստատուիլ վերը բաւական կերպով բացատրած էնք:

Զ ուրին մէջը գանուող մետաղներուն մէջ, ելեկտրական շրջանին սկսիլը ամանին մէջը եզզող ջուրին տեսքէն ալ կրնայ հասկրցուիլ, Արտվէնաւեւ ելեկտրական ազդեցութիւնը ջուրին բազողութեանը մէջ գանուող, ու ջուծին ու թիռածին (իսրայէն օգսիմէին) անուանուած կազերը իրարմէ զատելով, մէկը պղղնձին ու միւոր զինիին վրայ կրդիզէ, ու այս կազերը ջուրին թեժեւ ըլլալուն պղպջակի պէս չուրին երեսը ելլալով օգը կը ցրնցին ու ջուրը եռալու պէս կերեւայ: Եմառը տաք եզած ժամանակը, ջուրի գաւաթմներուն եզերը աւեմուած ու քրտինքի պէս պղպջակները ասոր քիչ մը գաղափար կրնան տալ:

Ես ամանին, ու մէջը եզզող մետաղներուն, ու թթուախառն ջուրին ամենուն մէկ տեղ, գաղցիերէն բէլ, կամ թէ բէլ չըլլայիս կամ իտլանիդ ըսուած է. մէնք հայերէնի մէջ, տնակ կամ թէ չըլլայեան կամ իտլանիան սինակ օդիտի ըսենք:

Եմանին մէջ գանուող հասարակ ջուրին, մէկէնիմէկ թթու ջուր խառնուելուն պէս, մետաղներուն չուատ մը ազդելով, զօրութիւնն ալ չուատ կը հասնի: Աւատի թէ պարապ տեղը թթու չիմանելու համար, ու թէ ելեկտրական զօրութիւնը, ծանր ծանր, շատ ժամանակ, ու միօրինակ արտադրելու համար հասարակորէն թթուախառն ջուրը, ուրիշ առանց վէրնիճի (սրբարը) յախճապակեայ ամանի մը մէջ զնելով աս ամանը միւս մէծ ամանին մէջ գտնուող հասարակ ջուրին մէջը կրտեղաւորեն: Ես ասանկ ըլլալով, թթուախառն ջուրը մէկանց անուշ ջուրին չի խառնուելով, առանց վէրնիճի ու ծակոտիկն յախճապակեայ ամանին մէջն կամաց կամաց անցնելով կը խառնուի, ու ասկերպով ազդեցութիւնն ալ յամբ ու բազմատեւ կը լայ: Վերջապէս սիւնակին մէծութեանը համեմատութեամբ, օրինակի համար ամեն տասնըհինգ քսան օրը մէկմը, կամ ջուրին զօրութիւնը կորուելով ու կամ մետաղները մաշելով շրջանը լրմնաւ լու որ ըլլայ: պակասածին տեղ նորէն դնել հարկէ, որ բնակա-

¹ Բնական գիտութեանց վարպետները, ելեկտրական գրութիւնը իրեն երկու դրամ թիւն համարելով, մէկուն բաւկիչի ոյոմիքն Եւոպան: ու միւսին Ավստրիայ այս բնիք էլեկտրան անունները տաւած են: Բայց ըստ նիգեան այս երկու զարութիւնները մը ըլլալով, այս անունները, գիտութեամբ բարակ զանազանութիւնները, ըստ ուսումնական գործութիւնները ըստ ուսումնական գործութիւնները, ըստ առինչ միայն մէկլով, բացարձութեան հարկ չենք տեսնար համար:

նաբար ալ կրնայ մակարերուիլ :

Աշխատական հեռագրութեանց գործածուած սիւնակները
թէպէտե ըստ ամենայնի տար նման չեն , բայց ամէն սիւնակին
սկզբը ու արմատը այս ըլլալով , նախ և յառաջ ասիկայ աղեկ
մը բացատրելը պատշաճ սեպուած է . բայց եթէ ինչ փոփո-
խութեամբ այս սիւնակները , ճամբայներուն վրայ տեսած հե-
ռագրական թելերուն վրայէն կըքալեցընեն , ասաւ վարի յօ-
դուածին մէջ պիտի սովորիք :

ԳԼՈՒԽ ՉՈՐԾՈՐԴ

Ապահովանեան պիտակներուան , հեռագրական նշանագրերու-
ինչպէս գործածուիլը :

Ապահովանեան սիւնակի մը մէջ , այսինքն ամանին մէջ գտնուող
թթուախառն ջուրին մէջը տեղաւորուած պղինձ կամ զինել
տախտակներուն երկու ճոթերը , կտոր մը մետաղով կամ թե-
ով մը իրարու հաղորդուելու որ ըլլան , շրջանի ձեռով ելքարա-
կան զօրութեան մը արտադրուիլը վերի յօդուածին մէջ բա-
ռական բացատրուած է :

Հիմա , պղնձին ծայրէն ելած թելը , զինկին հետ կացունե-
լու տեղ , այս թելը երկնցընենք , ու պղնձին առջեի կողմէն
գետինը ինչեցընելով . քանի մը կանգուն խորունկը , հողին
մէջ թաղենք , կամ լաւ ևս ջրհորի մը մէջ երկնցընենք : Կմանա-
պէս զինկին ելած թելը , պղնձին հետ կացընելու տեղ , աս ալ
զինկին ետեւի կողմէն հողին աակը կամ ջրհորը ինչեցընենք , այս
երկու թելին ճոթերը հողին առաջ իրարմէ որչափ ալ հեռաւոր
ըլլան այսինքն , մղոն մը , կամ հինգ , տասը , հազար , հարիւր
հազար մղոն , վայրկեանի մը մէջ ելքարական շրջանը կատարե-
լսպէս երեան կելլայ :

3. Եռողջ պատիւը նայուի :

Եւ ըստ ամենայնի իրբե հասարակ սիւնակ մը , ելեկարա-
կան զօրութիւնը նախ և յառաջ զինկէն սկսելով , թթուախառն
ջուրին մէջէն պղնձին կանցնի , ու պղնձէն թելին , ու թելէն դէպ
ի հազը կ'իջնայ ու հողը ելեկարական շրջանին արգելք մը չըլլալով :

Հողուն մէջ թաղուած պղինձին թելին վրայ գտնուած ելեկորական զօրութիւնը հետոնին բախէն . կանցնի կերթայ , ու միւս թելը , (այսինքն զինկին ծայրէն ելած ու հողը թաղուած թելը) կը գտնայ , ու անկեց ալ վեր ելեկորական զօրութիւն անցունելը , ու զինկին նորէն թթուախառն ջուրին , ու ջուրէն պղնձին հողին , ու հողէն դարձեալ զինկին կանցնի ու կ'երթայ , ու մինչեւ որ թելին մէկը չի կտրուի , կամ երկու թելերուն մէջ միջոց մը չի բացուի , այս շրջանն ալ չի կտրուիր :

Հողը թաղուած կամ թէ հորը ինչեցուցած այս երկու թելերուն , հողին տակէն իրարու ելեկորական զօրութիւն անցունելը , ըստ ինքեան զարմանալի երեսիթ մըն ալ էնէ , այս կերպով գետինը թաղուած թելերուն գետանին տակը եղող ճոթերուն թէ որ մէյմէկ քառակուի մետաղէ տախտակներ ալ որ կապուի , այսինքն պղնձ թելին ճոթը , պղնձ տախտակ մը , ու զինկ թելին ճոթը զինկ տախտակ մը , ելեկորական շրջանին խստ շատ ուժով ու զօրութեամբ երեան եղալը , ամմէն օրուան փորձերով յայտնի եղած բան մըն է , ուստի գետնի տակ եղող երկու թելերուն ճոթը , միշտ ասանկ մէյմէկ տախտակ կպցընել սովորութիւն եղած է :

3. Առաջնակ պատիվիրին նորին նայչի :

Վհա այս կերպով պատրաստուած սիւնակներէն , ու գետնին տակէն անցնող ելեկորական շրջանը . հեռագրական նշանագիրերը շարժելու համար գործածուած զօրութիւնն է : Ի այց այս զօրութիւնը թէ որ նոյն նշանագիրերը ցուցընող ուրիշ յատուկ գործիքներուն մէջէն ալ չանցնի , ու զանոնք չի շարժէ , անանկ անզգալի ու անտես շրջանէ մը բնաւ և ոչ նշանագիր մը երեան չեղալը յայտնի բան մըն է : Ուստի սիւնակին ծայրերէն ելած թելին մէկը , օրինակի աղագաւ , պղնձին ծայրէն ելած թելին մէկ ճոթը , զինկէն եղող միւս թելին պէս , թէ պէտե հարկաւ գետինը պիտի թաղուի , բայց ըստ ամենայնի սիւնակին եղած տեղը թաղել հարկ չըլալով , պէտք է որ նախ և յառաջ նշանագիրերը ցուցընող գործիքներուն մէջէն անցնի . ու անոնցմէ անցնելէն ետեւ թելը երկնցուի , ու միւս ճոթը մինչեւ ուր որ պիտի երթայ նէ , երթայ , ու հօն , նորէն հօն գտնուող նշանագիրերու գործիքին մէջէն ալ անցնելով , դարձեալ գետինը ինջնայ ու թաղուի , ու շրջանը լընցընէ : Վհա այս նշանա-

դիրերու մէջն անցած ու երկնցած թելերն են, լեռներու ու դաշտերու վրայ մեր զիսին վրայէն անցնող հեռագրական թելերը:

Խնագէս որ վերն ալ բռուեցաւ, սենեակին մէջը եղող պահանջման համար կապուած թելին, բօլբազինիք, կամ զրական բեեռ կամածայր ու զինկ տախտակին ու ասոր կապուած թելին բօլնելիք, միտական բեեռ կամ ձափ ծայր բռուած է, և ելեկտրական զօրութիւնը շրջանի սկսած տաենը, սիւնակին մէջն միշտ ան ծայրէն այսինքն պղինձէն դուրս կ'ելլայ, ու ձափ ծայրէն, այսինքն զինկէն ներս կը մնանայ:

2. -- 3 Առաջնային բարեկան բարյեալ այսուհետ:

Ուստի, այս զրութիւննեն հարկաւ պիտի հետեւի որ, ելեկտրական զօրութիւնը այս հեռագրական թելերուն վրայէն թէ ձափ կողմէն աչ կողմը, ու թէ աչ կողմէն ձափ կողմը պիտի թափանցէ, կամ թէ բաենք նոյն զօրութիւնը այնպիսի թելերուն վրայէն թէ պիտի երթաց, ու թէ պիտի գայ. և այս գեղ ի

³ Եւեկտրական զօրութիւնը թէ պիտի անձնապահ, այսինքն անիք, արծաթ: պղինձ երկաթ, զինկ, ու որինչեւառ վրայէն թիւն կանոնանեն ու կը բարեցնեն: բայց առանձ բնույթն համար հասարակութիւն երկաթը ու պղինձը կրց ործածութիւն: ու երկաթը հասաւուած կամած թիւն կամած բայց անձնապահ, միշտ անցնուելու ու վերցնելու թելերն կրց ործածութիւն: Ուստի այս պատճառաւ, սիւնակին պղինձը զինկի ծայրերն եւելլով, հեռագրական նորունագրերու համակցեալ զօրիգինալուն մէջն անցնող թելերն պղինձ կրցն: բայց այս զօրիգինալուն մէջն անցնելու եւեռ, այս պղինձը թէ երկաթը կը բարեցնեն: ու առաջ զինկ, ևրկաթին թէ առանձ ու թէ պիտի ան զինուածն ըլլութիւն: Ուստի հեռագրական զօրութիւննեն մէջ ծանկացնել առաջ զօրծածութիւն թելերը պղինձ բայցն դուրս ու բայց մէջ զօրծածութիւն թէ երկաթը երկաթի կը բարեցն: բայց աս երկաթի թելերն ալ, բայց այն մէջ ժամանակ չկապեցն. համար վրային բանի թափ թիթելլով քաշուելով, այս պատճառաւ, նոյն երկաթի թելերնուու իրեւն, անզուած կերեան: Եւ արցնեն զար շը եւեկտրական զօրութիւնը հազարուազ մարմին մընք, անոր համար այս զօրութիւննու երկաթի թելին մէջն նազով ոչը չիցնելիք: Վասր ներանց բայց այլը ու ջուրը, եւեկտրական զօրութիւնը հազարուազ մարմին ըլլուածն: հասարակութիւն խնամութեածուն ու անձնակի ժամանակը, եւեկտրական զօրութիւննեն մէկ մասը թէ ելին ջուրը անցնելով, առանձ ժամանակին հեռագրական թիւն քիչ մասը կը բարեցնի: վերջապահ այսպիսի հեռագրական թելերն վրային անցնող եւեկտրական զօրութեածն արագութիւնը խոր չիցնանելու ըլլուածն: մէկ երկուոր անիք վայրկեածի մէջ, այսինքն մէկ աչք բանալու ու գոյշու: առաջ առանձնենից անցաթ աշխարհը շրջապատը կը նայ պրատի:

Խնագէս որ վերը բռուեցաւ, հեռագրական առանձներն մէջը զօրծածութիւն թելերն մէնք պիտի պահանջն իւն ու գուրը ու բայցը ու պայտը համբաներու, ու ըլլուերու վոյ զօրծածութիւն: ու քաղաք մը քաղաքի հետ կառապատը թէ եւեռ թէ եւեռ կը բարեցն: հեռագրական թելերն ըստ Արք աս երկու կը բարեցն: Արք անցնելու առաջ այլը ու ջուրը, եւեկտրական զօրութիւնը հազարուազ մարմին ըլլուածն: հասարակութիւն խնամութեածուն ու անձնակի ժամանակը:

ձախ կամ յաջ երթալը , հեռագրական թելին պղինձ կամ զինկի ծայրերուն կապուելն յառաջ գալու բան մը ըստավով , ասկէ ալ այն կը հեռակի որ , թէ որ հեռագրական թելը պղինձին կապուած է , ելեկարական զօրութիւնը ձախէն յաջ պիտի երթայ , ու թէ որ զինկին կապուած է աջեն ձախ պիտի երթայ :

Վսիկայ , օրինակով մին ալ բացարենք : Իսենք թէ , Վդրիանուազոլէն կրտանդնուազոլիս եկած հեռագրական թելին մէկ ճոմթը , Վդրիանուազոլիս գանձուող սիւնակին աջ ծայրին , այսինքն պղինձին կապուած է ուստի ելեկարական շրջանը .

4 Առաջնաշահ պատիերի նայութ :

Վիշ աջ ծայրէն դուրս ելելուն , անկէց շխառէ հեռագրական թելին անցնելով կրտանդնուազոլիս կը հասնի , ու հոն հասնելն ետքը , զետինը թաղուելով , գետին բանին դարձեալ Վդրիանուազոլիս կը դառնայ , ու հոն ալ ձախ ծայրէն այսինքն զինկէն դարձեալ սիւնակը կը մանայ , և այս կերպով շրջանը կը կատարուի : Առ ներհակ , եթէ հեռագրական թելը Վդրիանուազոլիս սիւնակին ձախ ծայրէն այսինքն զինկին կապուած է նէ , ելեկարական հեզուկը միշ աջ ծայրէն դուրս ելլալուն ,

5 Առաջնաշահ պատիերին նայութ :

Խոք ալ թէ պէտե աջ կողմէն գուրս կելլայ , բայց գետինը թաղուելով գետին բանին կրտանդնուազոլիս կը հասնի , ու հոն հասածին պէս , զետինին տակէն թելին վրան ելելով , թելին վրայէն ալ Վդրիանուազոլիս ետ կը դառնայ , ու ձախ ծայրէն սիւնակին մէջը կը մանայ : Եյս է աջեն ձախ , ու ձախէն աջ ըստած ելեկարական հասումը :

Ուստի եթէ ելեկարական հասումը թէ Վդրիանուազոլէն կրտանդնուազոլիս հասնելուն , թէլին վայէն կանցնի , ու թէ կրտանդնուազոլէն Վդրիանուազոլիս ետ դառնալուն նմանապէս թելին վրայէն անցնելով առաջինը աջ , և երկորդը ձախ հոսում կը համարուի , ու առ երկու վիճակին մէջն ալ , ելեկարականութիւնը իր շրջանը գետին բանին անցնելով կը կատարէ :

Վոկէց յայտնի է որ , սիւնակի մը մէջ , հեռագրական թելը որ ծայրին հետ որ հազարդուի , միւս ծայրէն ելած թելը , հարկաւ հոն տեղուանքը գետինի տակ պիտի թաղուի :

Տես , բարել պատիեր . 4 .

Ինչու որ , մէկ ելեկարական հասում մը կամ շրջան մը , միւս այս հասման սկսած տեղը ետ դառնալով պիտի կատարուի :

ուստի թէ որ այն հռոման սկսած տեղը թելին մէկը գետինը չի թաղուի, անդին հեռոււն գետինը թաղուելու կամ թաղուած թէլը, ասդիսի թելին ելեկտրական զօրութիւն չի կրնալով ընդունիլ, շրջանն ալ չի կրնար կատարուիլ:

Հիմա կը կարծենք որ, ելեկտրական զօրութիւնն ինչպէս արտադրուելուն, ու ինչպէս իր շրջանը կատարելուն, ու ձախէն աջ կամ աջէն ձախ ինչպէս երթալ գալուն, մինչև հիմա տուած բացատրութիւններով բաւական տեղեկութիւն առնուած է:

Այս զօրութիւնը վերը յիշուած, ու վարը բացատրուելուն հեռագրական նշանագրոց յատկացուցած գործիքներուն մէջն ալ անցնելով, թէկէտե ասոնց ազդեցութիւն ընելով շարժում մը պիտի ասայ, բայց եթէ ազդեցութիւնը միօրինակ որ ըլլաց, պէտք եղած նշանագրերը ձեփի մը բերելը անկարելի ըլլացուն, այս ազդեցութիւնը ուղղուած ժամանակը գործադրելով ու ուզուած ժամանակը խափանել հարկ է, ուստի ասիկայ օրինակով մըն ալ բացատրենք¹:

Վնենք թէ մէջը ջրով լեցուն աւազան մը կայ, թէ որ այս աւազանէն խողովակ մը երկրնեցուի, ու խողովակին բերանը բաց մնայ, խողովակին մէջը ջուրը չի կրնալով կենալ, մինչեւ որ աւազանը պարագուի կանցնի ու կ'երթայ, ասոր ներհասկ եթէ խողովակին բերանը որ գոցուի, աւազանին ջուրն ալ ամեննեին դուրս չի կրնար պարագուիլ:

Բայց եթէ այս խողովակին ծայրը, կամ մէջ աւեղը, և կամ ուր տեղը որ ուղես, ֆակորան (մուլտուգ) մը զրուելու որ րւաց թէ որ աս փակարանը գոցուի, ջուրը չի վազեր ու կը կայնի, ու թէ որ փակարանը բացուի, ջուրը կը վազէ ու կերթայ, շուտ շուտ բանալու ու գծցելու որ ըլլաս, ջուրն ալ շուտ շուտ կը վազէ ու կը կայնի. Նմանապէս փակարանին գրուելու ուրիշ շարժութենքն ալ ասոր պէս են: Վշեկարական հոսումնի

¹ Ելեկտրական հռումը կամ շրջանը, հռուագրական նշանագրերու յարմարուցած գործիքներուն շարժում առաջ այժմն, բնագես զարանակը ժամացոյցը բանեցունող կամ ժամացոյցին շարժում առաջ այժմն որ ներկ շագին շազմնաւը շարժազ այրի նոներուն ցմնենեւ: Եւ որպէսնեւ զարանակին այժմ ձառարնին եղած առեն կերպ ժամացոյցիք, ու շազին այժմ ձառարնին եղած առեն զանազան շարեւնուն ու կամ ուրիշ մերենաներ կրնար շինէլ, առանկա՞լ, ելեկտրական այժմ ձառարնին եղած առեն կը ընանար կերպ ելեկտրական նշանագրոց գործիքներ շինէլ որ վար պիտի բացատրենք:

ալ ըստ ամենայնի ասոր կրնանք նմանցունել, կարվանեան սիւնակը առ հոսմանը իրբե թէ աւաղանն է, ու թէլերը իրբե թէ խողովակն է, հիմա փակարանն առ բացատրենք :

Այսկարական հոսումը, թէլի մը վրայէն շրջան ըրած ժամանակը, թէլը փրցուցածիդ պէս, հոսումը կրկացնի, ու իրբե թէ փակարանը գոցուած կրհամարուի, ու թէլը գարձեալ իրարու հետ կացուցածիդ պէս հոսումը ու շրջանը կակսի, ու փակարանը բացուած կը համարուի :

Ոչկ թէլ մը ուրիշ թէլի մը ուղած ժամանակիդ գոցունել ու ուղած ժամանակիդ շիդպացունել, դիւրին բան մը ըլլալով թէպէտե ամեն մարդ ասոր վրայ հազար կերպ գործիք կրնայ մտմտալ ու գտնալ, բայց մենք առաւել գործածականը հոսուելով կըգնենք :

Յէ թէլը ուր տեղէն որ կարել ու գարձեալ միացունել ուղուին հոն տեղը թէլին երկու ծայրը պղտի ու կլորիկ տախտակի մը վրայ, իրարու գիմացէ գիմաց կը բերեն, ու կրհամատաեն, բայց ըստ ամենայնի ճոմթէ ճոմթ բերելուն տեղ մատ մը կամ քիչ մընալ ստակաս, մէկը միւսէն երկնկէկ կըթողուն, ու այն երկնկէկ ճոմթը քիչ մը տափակցունելով գէպ ՚ի վեր կըծուեն, ու առ կերպով, երկու թէլիրարու շեն կրնար դպչել, ու ելեկ-տրական հոսումնալ շիկնար շրջան մը ընել, ուստի և գոյ կրհամարուի : Բայց եթէ մասոց այն ծուռ ու տափակ ճոմթին վրայ կոխես, առջեւը եղած միւս թէլին դոլչելով, հոսումը ու շրջանը սկսուելով բաց կրհամարուի : Եթէ մն այս կերպով միայն մատը կոխելով թէլը թէլին կըդպչի, ու մատը վերցունելով, թէլը թէլէն կը զատուի :

Ու ասաւ խիստ քիչ ժամանակի մը մէջ ՚ի գործ դրուելու շարժում մը ըլլալով, մէկ վայրկեանի մէջ, հարիւր կամ երկու հարիւր անգամալ կրնայ կրկնուիլ, ու ասանկով եթէ որ ուղուի, ելեկորական հոսումնալ, հեռագրական նշանագրոց գործիքի մը վրայ վայրկեանի մը մէջ հարիւր անգամ կրնայ թող արուիլ, ու կորուիլ : Ոիւնակին կամ թէ հեռագրական թէլերուն որ կողմը որ ուղուի, ասանկ մէկ փակարան մը կրնայ հաստատուիլ¹ :

1 Ժամացցյի ու ասանց նման պահպանող տուփերուն (մահթազաներուն) բացուելու ու գոցուելու անզերը գրաւած առածգուկան փակարաններուն նման զործիք մընալ առ բանին խօս յարմար կերպով կրնայ գործածուիլ : Արագնետեւ, ասանց վայալ մատկուածիք պէս մէջ զուգանակ յառաջ կերթայ : ու կրնայ մատը գրուած թէլին զպիդ

Վազգես որ վերն ալ զուրցուածէ , ելեկտրական հոսման շրբ ջանին մէջ թելին երկայնաւթիւնը ու կարճութիւնը , այսինքն թէ կամ թիղմը , ու կամ հարիւր հազար մղն ըլլալը վեստ մը չունենալով ամենն ալ մէկ վայրկեանի մէջ , ու զրորինակ սենեակի մը մէջ եղող սիւնակի մը շրջանը կամ թէ կատանդնաւարօլսէն Վերիկա , ու առաւել հեռուն եղող շրջան մը դրէթէ մի և նոյն ժամանակի մէջ կը կատարուի , Աւատի , ըսենք թէ , կատանդնուարօլսէն Վերիկանուարօլս հեռագրական թելմը ըլլայ , ուստի կատանդնուարօլս եղող պաշտօնեայ մը , փակարանը բացած ու դոցածին պէս , կամ թէ ըսենք մատր վերոյգրեալ կըոր տախտակին վրայ եղած թելերուն բարձրցած ծայրին վրայ դրած ու վերցուցածին պէս , ազգեցութիւնը անմիջապէս Վերիկանուարօլս ալ կիմոցուի , ու հոն եղող պաշտօնեայ մըն ալ , փակարանը բացած ու դոցածին պէս ազգեցութիւնը անմիջապէս Կատանդնուարօլս կիմոցուի :

Եոլոր ելեկտրական հեռագրերուն հիմնական սկիզբը , այս ըլլալուն , ու ելեկտրական հոսման կամ շրջանին երբեմն բացուելով ու երբեմն գոյուելով , զանազան հեռագրական նշանագրեր երեան ելալուն , ասոր ալ ինչպէս ըլլալը վարի գլուխ ներուն մէջը պիտի բացատրենք :

Գ Լ Ո Ւ Խ Հ Տ Ն Գ Ե Բ Ո Ւ Դ

Հեռագրականներու , ու հեռագրական ինյարաններու մէջ գործունեան , ու նշանագրերու յարիշուշած շահալան գործիքներուն բայց դրանքին:

Վահարհքիս , կամ թէ քովերով եկող քանի մը աշխարհքներուն մէկ ծայրէն միւս ծայրը եթէ հեռագրական թել մը քաշուելու որ ըլլայ , ելեկտրական զօրութիւնը , մէկ վայրկեա-

ու մասդի վերցուցածից որևո զայտանակը իր ու դը կուգայ ու թելն կը հեռանայ : Սար նը ման ուրիշ շատ բաներու կը նոյն մասնաւթիւն միայն թէ , թէլը թէլին դաս առնը . երկու թէլն մէջանք մէծ և փարիի ուրիշներմը առնենին չից առներու . և . այսիցն թէլը իմաս մարտը ըլլալը . և . ասու թէ ոչ երարտ . դպած չեն մեռայիր : Քիչք ուզու : Ժանք , մազք , չիւզք ու ամենաբարակ թաղթի կարմընալ . թէլ ՚ի թէլ անցնելու . ելեկտրական զօրութիւնը կը լուսանե ու թաղ չիտար որ անցնի :

նի մէջ, մէկ ծայրեն միւս ծայրը հասնիլը ու աղդելը, թէպէտ և գիտութեան տեսականը մեզի կըսովըցընէ, բայց որչափ որ ըլլայ գործնականի մէջ, ասանկ երկայն թելի մը վրայէն անցնող ելեկորական հոսումը թէ օգին վրայ, ու թէ գետնին տակը դանուող, մետաղական հիւլէներուն, ջուրին, ու ուրիշ նիւթերուն հաղորդուելով իրեն զօրութեան մէկ մասը կըսնցունելը փորձով յայտնի եղած է:

Աւստի թելը որչափ երկայն որ պիտի ըլլայ, սիւնակներնալ պէտք է որ այնչափ շատ ու զօրաւոր ըլլան, Բայց խիստ հեռու տեղերը երկնցած թելերուն համար, խիստ զօրաւոր սիւնակներու կարօտ ըըլլալու պատճառաւ, զօրօրինակ ըսենք թէ կըստանդնուազոլսէն մինչեւ Վիէննա թել մը պիտոր քաշուի, այսպիսի թելերը մէկ կառորէ ըըլլալով, ըստ պատշաճի քանի մը կառորի կըբաժանաւին, Բայց ասոր ուրիշ պատճառներ ալ կայ: Եսիս և յառաջ, եթէ կըստանդնուազոլսէն մինչեւ Վիէննա միակոտուր թել մը որ քաշուելու ըլլայ, խաւրուելու լուրերը շիտակ Վիէննա երկմալով, համբուն վրայ գանուող թելերը լուր մը չեն կընար առնուլ, ու ասանկով կըստանդնուազոլսէն մինչեւ Վիէննա երկնցած համբուն վրայ, լուր առնելու կարօտ որչափ քաղաք կայ նէ, ամենուն ալ զատ զատ թելեր երկնեցունելու է: Եւ երկրորդ, հեռագրական թելը համբուն վրայ ըստ հարկի, քանի մը ձիւղ բամնուելու ալ կարօտ ըլլալուն, օրինակի համար, կըստանդնուազոլսէն մինչեւ Վիէննա երկնցած թելը, Եղբիանուազօխ հասած ժամանակը գուցէ հարկ կ'ըլլայ նցն թելը հնա տեղը երկու ձիւղ բամնել ու մէկն ալ մինչեւ Աէլանիկ երկնցընել: Եյս վիճակին մէջ կըստանդնուազոլսէն եւ լող ելեկորական հոսումը երկու ձիւղ բամնուած թելին հետ ալ զատ զատ ըրջան ընել չիկրնալով, հարկ կ'ըլլայ Եղբիանուազօխ սցու սցու թելը կտրել, ու բերած լուրը հասկլնալով զատ զատ սիւնակներով ու թելերով, Վիէննա երկմալու լուրը Վիէննայի թելով, ու Աէլանիկ երկմալու լուրը, Աէլանիկի թելով իրենց տեղը խաւրել:

Երբեմն ալ, միայն համբուն երկայնութեան համար թելը կտրելով, քաղաք ըլլայ, լեռ ըլլայ, կտրած թելը միւս թելին հետ նոր սիւնակով մը կը կապուի, ու ասանկով նշանագիրերը թելէ թել կ'անցնին:

Աւստի այն ամէն տեղերը, ուր թել մը կը կտրուի, ու միայն

նոր սիւնակով մը ուրիշ թելիք մը կըկապուի , մենք այնպիսի տեղերուն Հեռագրադաշտն խցարան անունը տուինք :

Ու այն ամեն տեղերը , ուր հեռագրական թելլը քանի մը ձիւղ կը բաժնուի , կամ թէ հոն ալ լուր մը կուտայ կամ կ'առնու , սյնալիսի տեղերուն ալ Հեռագրադաշտն անունը տուինք :

Օրինակի համար , կոստանդնուպօլէն գէտ ՚ի Եղբահնու պօլիս երկեցած թելին , թէ կոստանդնուպօլիսէն ելուծ ու թէ Եղբահնու պօլիս հասած երկու տեղին ալ հեռագրատուն ըսած ենք : Տայց աս թելլը կոստանդնուպօլիսէն մինչև Եղբահնու պօլիս մէկ կոսոր ըլլալով , ճամբան կտրուելով , մէկ թելլը միւս թելին հետ նոր սիւնակով մը կապուած տեղերը , կայարան անուանեցնք :

Եմէն հեռագրատունց , ու կայարաններու մէջ , վարք բացատրուած երեք կոսոր գործիքը պէտք է որ զատ զատ գտնուի .

Եղբահնը : Ելեկարական զօրութիւնն ու հոսում մը հանելու համար կարվաննեան սիւնակ մը : Տայց մի միայն սիւնակով , ու զուած զօրութիւնը երբեք չ'արասագրուելով , մէկ քանի սիւնակ , օրինակի համար , հինգ , տասը , քսան , երեսուն , քսուասուն կամ յիսուն սիւնակ իրարու քավլ կը դրսին :

Ու ասանկով մէկ տեղ բերուած քանի մը սիւնակին , Գաղղիսկէն պայերէն վայերէն վայերէն ըսուելով , մենք ալ նոյնը թարգմանութեամբ վայերէն հորդից ըսած ենք : (պէս , պատիւր . 6 .)

Եյս մարտկոցէն կամ սիւնակէն զատ , ամեն հեռագրատունց ու կայարաններու մէջ , ելի՛ ուրիշ գործիքներ ալ ամենակարեւոր ըլլալով , ասոնց մէկը լուրը խաւրող կամ տանել տուող գործիքն է , որուն մենք լայտար ըսինք , ու միւսը լուրը առնող կամ բերող գործիքն է , որուն մենք լայտիր ըսինք : Երաբեր գործիքներուն քավլ հարկաւ մէյմէկ ալ պղտի զանդակ մը ըլլալուն , կայարանէ կայարան նախ և յառաջ ելեկարական զօրութեամբ այս զանդակները կը զարնուին , ու ասանկով սպասող պաշտօն եայն կ'իմանայ , կամ կարիթըննայ , ու գործիքին քավլ կուգայ . ու նշանագրերուն մատղրութիւն ընելու կըսկսի :

¹ Փարմակ յայտնի եղածէ որ , կարվանեան սիւնակները որշափ որ շատցուին թէ պէտա ելեկարական զօրութինակ կեւելուայ , բայց այս սիւնակները խիստ շատ որ ըլլան ելեկարական զօրութիւնը՝ արտագրութեան համեն մատութիւնը կըկորպնցնեն : Զոր օրինակ յիսուն սիւնակով արտագրած զօրութիւնն յիսուն սիւնակ մընալ աւելցուի . զրաթիւնը կըկնապատիկ չըլլալով : միայն քիշմը բան կեւելուայ : ուստի այս պատճառաւ պէտք եղածէն եւել սիւնակ գործածենալ , պարագ աել զը ծախիք կամ կորուստ ընել է :

Վասնցմեր զատ, պէտք եղած գործիքը, կայարանէ կայարան
Երկրնցած թելերը ըլլալով, ասոնք ալ երկու կերպ են :

Որոնց առաջինը հեռագրատունէ հեռագրատուն, կամ կայարանէ կայարան օդին մէջէն երկրնցած թելերն է :

Խնչպէս որ վերն առ զուրյուեցաւ, այս թելերը երկաթէ ըլլալով ժանդ չիկապէլու կամ թէ ժանդէն պահպանելու համար ասոնք զինկ մետաղով կանագէն :

Վայց կայարանէ կայարան ասանկ երկայն թել մը պնդելը անկարութիւնը ըլլալուն, յիսուն մեթրոյէ յիսուն մեթրօ (գրէթէ 60 կանդուն) կազնի գերաններ անկուելով, թելերը ասոնց վը բայէն կըկախուին ու կըպնդուին : Ու թէպէտ չը փայտը, եւ լեկորական զօրութիւնը չհաղորդող մարմին մընէ բայց անձրեւէն ու խոնաւ օդէն թրջելով, ջուրին միջոցով հաղորդող ըլլալուն անոր համար, աս կազնի գերաններուն գագամթը մշշմէկ յախաճապակեայ ծածկոց մը անցունելով, հեռագրական թելերը այս յախճապակեայ ծածկոցներուն մէջ տեղէն ելած, ու գերանին հետ հաղորդութիւն մը չունեցող, ու վրան ապակի վէրնիճով գոցուած երկաթէ ճանկերէն կըկախուին ու կըպնդուին . ու ահա ասոնք են օդին մէջէն անցնող հեռագրական թելերը¹ :

Երկրորդը, գետնին կամ թէ ծովին տակէն անցնող թելերնեն : Վյա թելերը զանկապանի ասեղներու հաստաթեամբ կամ առաւել հաստակեկ պղինձ թելեր ըլլալով, բայց ջրէն կամ հողէն անցած առեննին, հողին ջուրին ու մետաղներուն դրաւչելով իրենց ելեկարական զօրութիւնը չիկորսնցունելու համար իրիւն բերդ ըստուած չհաղորդող ու կօմելասմիգի տեսակէն եղող պինդ ու կարծր խէմի մը մէջ կըթաթիւն ու ըստ ամենայնի, մեղրամոմէ շինուած վեհերուն պատրացդին պէտ, պղնձէթելեր այս խէմին մէջ կըպահպանուի : Ծովին տակէն անցնելու թելերը, ալ աղէկ պահպանուած ըլլալուն համար, այս

¹ Օդին մէջէն անցնող թելերուն, մէկ մարդ մը մետաղի կոսորմը գոցունելու որ ըլլայ ելեկարական հաստամը թելեն մետաղին, ու մետաղին մարդուն ալ կանցնի : բայց մարդէն գետինը կատարելապէս շանցնելուն, ելեկարական ցընանին մէծ արգելք մը չիկորսնը ըլլալ : Բայց եթէ օդին մէջէն անցնող թելեն ուրիշ թելեր կապուի, ու այն կոսորմած թելեն հօթը գետինը թագուի, այն ժամանակը հաստամը այն գետինը թագուած թելեն միջոցավ ըրջան ընելով, ելեկարական զօրութիւնը ալ յառաջ չիկորսնը երթաւ : Միայն թէ թելերուն որը առաւել հաստ է նէ, ելեկարական հասման շատը անոր վրային անցնելուն, հէ սադրական թելեն կապուած միւս թելեր իփառ բարակ է նէ, շատ զօրութիւն չիկորսնը շավամնաւ բոլորամին շավուիր :

կութեաբերգայի մէջ եղող պղնձէ թելերը դարձեալ շատ մը
երկաթէ թելերու մէջ կառնուին ու կըհիսուին, բայց կութեա-
բերգայէն դուրս եղող այս երկաթէ թելերը, ելեկորական
հոսմանը օգուտ մը չունենալով, միայն պղնձէ թելին չիկորե-
լուն, ու ծովին տակը պատահելու զանազան արկածներու-
դիմանալուն համար է :

Վհա ասանկ թելերը հաստատուելով, ու գործիքները լա-
րուելով ու սիւնակները գործելով, ելեկորական հոսում ար-
տագրած ու շրջանը կատարած ժամանակը, աեսնանելք ինչպէս
հեռագրական լուրերը կերթան ու կուգան :

Գ Լ Ո Ւ Խ Գ Ե Ց Ե Բ Ո Ւ Դ

||-հնիկ զըմ-իւ-իւ-իւ հնիկ զըմ-իւ-իւ իսուիչ-իւ-իւ վլոյ :


* Եռագրական լուրերուն երթալ գալը, գլխաւորաբար ե-
րեր սկզբան վրայ հիմնած ըլլալով, ասոնց երեքնալ, ելեկորա-
կան զօրութեան, մագնիսական զօրութեան հետ միանալով
կամ չմիանալով ՚ի գործ դրուելուն, նախ և յառաջ մագնիսա-
կան զօրութեանը ինչ ըլլալը համառօտիւ մը բացատրել
հարկ է :

Մագնիսին երկաթը իրեն քաշելը, թէպէտ և ամէն մարդ
գիտէ, բայց մագնիսը ասկէց զատ, ուրիշ զօրութիւն մընալ
ունի որն որ մասնաւորագիւս վարը բացատրելու ենք :

Մարդուս ընակարանը եղող այս աշխարհը կամ երկիրը
չորս կողմ ունի, որոնց հայերէն, ունի-եւ, ունի-ճառ, և-ու-ու . . .

¹ Բայց կոմ ընական մանգիոը, երկաթի հանց երան մէջ զանուող կըրպիք երկրամա-
խան քար է, բայց որովհետեւ այս քարը ամեն մէկ չելինար զալ, անոր համար ա-
ռաւետներու հասցեք : ու կողմացաց զըրծածուած մագնիսները, զանազան մէկ ըլլալուն
մինչու կոմ արտեսական մագնիսն եր են : և պազարա մասնուոր կըրպիք մը այն մագ-
նիսական քարին չփելով կըրբնուն : Առաջ թէպէտ արտեսական մացիս կըրուի :
Բայց զօրութիւնների ընականին հետ նայնէ : Կախու զ երկաթնալ թէպէտ զիւրու մացիս
կըրբնուն : բայց զօրութիւննալ գիւրու կորպուցըն ըստ, յարդ շունի : Ըստ ժամանակ
մացիսթութեամբ մէկ ամ զ մը կեցալ երկաթները : (արիստու համար պատահանի եր-
կըրը է վանց արիստը) զարդիններուն շատ ժամանակ զարդածուած կամու կըր մացիսթու : շատ
անգամ չուր տուած ու առանած պազարա : շատ ժամանակ արևին նառազ այժմիքուն
տակը մընացող երկաթներուն, քիչ շատ մագնիսական թիւն կունենան :

Հարաւ կըսենք : || Եկ մարդ մը թէ որ իր աջ թեւը արեւելքին դարձունէ , ճակատը հիւսիսային , ու ճախ թեւը արեւմտեան ու կոնակը հարաւային կողմը կիվնաց , այսպէս :



|| Արեմն այս ձեւով , մագնիս մը , որուն մագնիսական ու կողմացուցի ասեղ ալ կըսուի , կամ ճովթը սուր առանցքի մը կամ ֆէ մը վրայ գրուի , ու կամ բարակ գերձանով մը մէջ տեղին երկու կողմը հաւասարակշիռ ըլլալով կախուի , այս մագնիսի ասեզը որ կողմը որ դարձունես , շարժումը դարձելուն պէս , բնըը միշտ հիւսիսային կողմը կըդառնայ ու կը կինայ ու ասանկով մէկ ծայրը հիւսիս , ու միւս ծայրը հարաւը կընացի : Վսկէց ՚ի զատ , ասանկ սուր առանցքի մը վրայ կեցած , կամ գերձանէ կախուած երկու մագնիսի ասեղ , իրարուքով որ բերուին , այն երկու մագնիսին ալ գէպ ՚ի հիւսիս նայող ծայրերը իրարու մօտ որ գան իրարմէ կրփախչին , նմանապէս հարաւը նայող ծայրերնալ իրար կրվանան : Դայց մէկուն հիւսիս նայած ծայրը , միւսին հարաւ նայող ծայրին մօտ որ բերուի , կամ թէ մէկին հարաւը նայած ծայրը միւսին հիւսիս նայող ծայրին մօտ որ բերուի , երկուքնալ անմիջապէս , ու ժով մը մէկզմէկ կը քաշեն :

Վյո պատճառաւ գիտունները , մագնիսին վրայ ալ , ելեկ տրական զօրութեան պէս , իրար ձգող ու վանող երկու զատ զատ զօրութիւն կրծանչնան : Վյո երկու զօրութիւնը ամէն մագնիսի վրայ գտնուելուն փորձառութիւն մը ընելլ խիստ դիւրին է :

Արեմն թէ որ մագնիսի գաւազան մը առնես , ու երկաթի

խարտուքի մերձեցընես, մագնիսին երկու ծայրն ալ երկաթի խարտուքը ծովի (սաշախի) նման կը կախուին ու կը մնան, բայց մագնիսին մէջ տեղը հատ մընալ երկաթի խարտուք իրեն չի քաշեր: Ենցու որ մագնիսին այն միջին կէար, երկու զանազան դորութիւններուն իրարու հետ միացած տեղը ըլլալուն, այն երկու հակառակ զօրութիւնները իրար աւրելով, իրարու ազդեցութիւնը անհետ կը նեն:

Ամանապէս, եթէ մագնիսի գաւազան մը կողմնացուցի առեղին որ մօտ բէրես գաւազանին մէկ կողմէն, ասեղը կը միախչի, ու միւս կողմին հետ կը միանայ, ու թէ որ հակադարձ կողմը գարձունես, այն փախչող կողմին հետ կը միանայ, ու միացող կողմէն կը միախչի: Իսկէ որ առեն մագնիսի վրայ ալ այս երկու զանազան զօրութիւնները ամեռազ կը դանուին:

Մագնիսին վրայ ուրիշ մոտագրութեան արժանի բաներ ալ կան, սրոնց մէկը այս է: Կողմնացուցի ասեղները թէպէտ և միշտ գէպ ՚ի հիւսիս կը նային, կամ բերեապին ասողը՝ կը ցուցընեն, բայց երկինքի վրայ եղող այն աստղին որչափ որ մօտենան աստղին նայող կողմը գէպ ՚ի այն աստղը կը բարձրանայ, ու այս վիճակի մէջ հարկաւ հարաւային կողմաւ վար կիջնայ: Ու ասանկով միայն աշխարհքին մէջ տեղը, այսինքն հասարակածին վրայ գտնու ող ասեղները հաւասարակշխու կը կենան:

Հման գանք հեռագրութեան գործածուած մագնիսներուն: Ան Աշխան: Եղանակի ճը վըս իշխան հագնի իշխան իշխան առել ճը, ելքիդրական շշանի մէջ գործառութեանի լելքուն մէջ որ առեանի, այսինքն

Երկինքին վրայ տեսնուազ աստղերը, զմանուրարար երկու տեսոկ բըսազ, մէկն հայրակ: ու միւսին հասպատակ ասուց կը սուսի: Մոլորակներուն միայն վըց եօթը հասր հասփի: Թէ լը տշքաց տեսնուալը, ասուց թէ իրարու: ու թէ երկրին նկատմամբ, երկինքին վրայ ամէն որ իրենց տեղերը կը փոխն: Հասուստաներուն ալ, արեւու պէս, ամէն քսանը չըս ժամը հեղմը աշխարհներ բարութիքը գտանալով իրարու հեռաւորութիւնին: կամ մերձաւորութիւնին: միւսն նոյն կը մնայ, այսինքն իրարու նկատմամբ տեղափակութիւն չին առնենար: Այս հասուստան աստղներուն մէկը, որ ելքէ ժամանակ, ոչ զիշքը ու ոչ ցորեկ: ոչ ամառ ու ոչ ձմեռ բնաւ: իր տեղը չի փոխեր: ու բնշպես որ գունատ մը մեջնեւ անցած առանձիքի մը հօֆթը, գունար որշափ որ գարձնեն: առանձիքին հօֆթնուն միշտ նոյն տեղը կիմայ: ասսանկ ալ այս աստղը իրիւ աշխարհքին առանձիքը տեղաց մասնով բնաւեաչին ասող կը կուռի: ու հիւսիսային կողմէ երկինքին իրիւ: Թէ մէջ տեղը է: Առարդինը: ու աստղաբաշխութեան ծանօթ: Եղողնը, այս աստղը շատ աղեկ ճանշնալով, նաւերու մէջ գործածուած կողմնացուցի առները ու ասուց նման կախեալ ամէն մագնիսները, մէս թէսի այս աստղին եղած հիւսիսային կողմէ կը նային:

Ան առանք մագնիստ առելլ յը տէղ ՚ի երկայնութիւնը կամ լե ըստն հիմուն
Հարաւ, առ առելլ վարչէլլ դիմուի լել յը դուրս-ի, առելլ իսկոյ
հիմունյին իրշը յիշէլլ տէղ ՚ի աջ այդին պրե-ելլ իրշը իշտանայ.
առ ելեկորական հասուց կամ շատնը տարբածին դեմ առելլ ալիր առջի ալլ ուլլ
ի-դայ, այսինքն հիմունը իշտանայ.

Ու ելեկորական առ լե մագնիստական շարութիւնները երկիրին ավագի ըն
տրան, առանք պիտի լելլ յը, մեկ իշտանայը առելլ իշտան շատ ըստ իշտան
արքեր շրժան իշտան առելլ ալլ դաշտի բացադրութիւն.

Երկրորդի : Հասուց առ իսկուլ երկիրի իշտան յը, (Դաշտակի իշտան
չափը) ելեկորական շատնի մեջ եւլ պիտի լելլ մեջ որ առենայ, այդին
լե առանք իսկուլ երկիրի յը վայ, պիտի կետուն երկիրի յը լելլ իշտան-ելլ
դ ըստ, այս երկիրը իշտան մագնիստ իշտան. առ ելեկորական շատնը տարբա-
ծին դեմ տարբած հասուց երկիրի իշտան :

Երրորդի : Երեւեն ճերմակ պիտուող ավագի յը լեռ-լիի վայ (Դեմ որ
ճերմակի բացադրութիւն) ելեկորական կելլի ըստ տարբածին պես, առ կելլին
տպած ուղիւ իշտան գոյն իշտան, առ ասոր պիտուուն աշտեցանիւն ալ
իշտան :

Լրատար կամ լրաբեր, ամեն հեռագրական նշանագրերու
գործիքները, հարկաւ այս երեք սկզբան մեկուն վրայ հիմնելով
շինուած ըլլալնուն, վարը երեքնալ զատ զատ բացատրել հարկ
եղած է :

Առաջին սիրուած, այսինքն մագնիստական կամ իշտանայը առելլ գործա-
ծուած կետուուիան նշանագրոյ վայ :

Առանցքի մը վրայ, հաւասարակիու կեցող, կամ բարակ
գերձանէ մը կախուած, ու բնականաբար գետ ՚ի հիւսիսային
կողմը նայող մագնիսի կամ կողմացուցի ասեղի մը վրայ, բայց
ասեղին չի գովչելով ու գետ ՚ի երկայնութիւնը, այսինքն հիւ-
սիսէ հարաւ, մեկքանի անգամ պղնձէ թել մը փամթուելու որ
ըլլայ, ու երկու ճոթը բաց մնայ, ամեննեին արտաքսյ կարգի
երեսյթ մը չփականուելով, ամեն իր բնական վիճակին մե-
ջը կըկենայ, (Գետ, պատիեր, 7)

Բայց եթէ վերոյգրեալ պղինձ թելին ճոթերը, կարմանական
սիւնակին ծայրերուն որ կապուի, ելեկտրական հեղուկը
թելին վրայ ալ կ'անցնի. ու մեջը եղող մագնիսի ասեղն ալ իս-
կոյն հիւսիսային կողմը թող տալով, գետ ՚ի արեւելք կը դառ-
նայ, բայց ելեկտրական հոսումը կըտրուածին պես, մագնիսի

ասեղնալիւր առջի տեղը դառնալով, դէպ ՚ի հիւսիս կը նայի .
(՞ ՞ , ՞ ՞ ՞ ՞ 8)

Այս գործողութիւնը քանի անդամ կրկնեա, այնչափ անդամ
ալ նոյն երեսոյնը կը անոնուի :

Ուստի ասկեց յայտնի է որ, եթէ Ադրիանուտօլեն Կոստան-
դնուպօլիս հեռագրական թել մը երկնցած ըլլայ, ու այս թելին
մէկ ճամբը կոստանդնուպօլիս, վերսցդրեալ կերպով մագնիսա-
կան ասեղի մը վրայ, բիչ մը հեռուեն ու հիւսիսէն դէպ ՚ի հա-
րաւ փաթթուի, Ադրիանուտօլիս կեցազ հեռագրական գործա-
ւոր մը, սիւնակէն ելլող ելեկորական հեղուկը, կոստանդնու-
պօլիս խաւրածին պէս՝ հոն գտնուող մագնիսական ասեղ մը
խակոյն հիւսիսային կողմէն արեւելեան կողմը կը դառնայ, ու
ելեկորական հեղուկը կարածին պէս, ասեղը գարձեալ իր առջի
տեղը այսինքն դէպ ՚ի հիւսիս կը դառնայ :

Այս գործողութիւնը քանի անդամ որ ուզուի, կրնալով
կրկնուիլ, ու շուտ կամ ծանր քանեցնելնալ կարելի ըլլալով, այս
շարժումները կրնայ դաշնադրութեամբ մը, Ա. Բ. Գ. գրերու
միոխուիլ:

(Օրինակի համար, ասեղին մէկ անդամ արեւելք դառնալը
Ա. մէկ անդամ արեւելք ու մէկ անդամ արեւելք դառնալը
Բ. երկու անդամ արեւելք դառնալը Գ. զիրերը կրնան սե-
պուիլ, ու միւս գրերն ալ ասոնց նման շարժումներով որոշուիլ:
Այս կերպ հեռագրութիւնը Անդդիսի մէջ շատ գործածուե-
լով, Առաջինական առեղի հեռագրութիւն կ'ըստուի²: Ու այս գոր-
ծիներուն շատ ալ մէկ մագնիսի ասեղի աեղ իրարմէ քիչ մը
հեռու, ու իրարու հետ հաղորդակցութիւն շունեցող երկու
մագնիսի ասեղով շինուած ու կարգադրուած են, անանի որ,
տախտակի մը վրայ զատ զատ երկու հատ մագնիսի ասեղ ըլլա-
լով, այս երկու ասեղը իրարու յարաքերութիւն մը չունենա-
լով, երկուքնալ շարժող սիւնակի թելերը զատ զատ են :

Այս երկու ասեղին միատեղ, կամ թէ զատ զատ, վերս-
ցդրեալ կերպով մէկ կողմը կամ միւս կողմը դառնալնին բնակա-
նաբար մէկ ասեղէն եւել զանազան ձեւեր կը բաղադրէ, ու

¹ Հեռագրաստան, հեռագրաստան, կամ թէ կոյարանե կոյարան, ելեկորական հու-
սումը թափես թող կը արաւի ու մնացես կը կը արաւի, չորրարդ գլխուն վերնը, բարակ
բացառուած ըլլալուն, հոս անցը նորէն կը կը լուս հարի շնչը գտնար :


² Վըը տամները գլուխ ալ նայուի :

ամէն մէկ ձեւին մշյմէկ գիր որ յատկացուի, ըստ ամենայնի գրի պէս կընայ կարդացուիլ²:


Ելեկտրական զօրութիւնը, աս ասեղներուն վրայէն աջ կողմէն կամ ձախ կողմէն, վերէն կամ վարէն տրուելով, թէպէտ ուրիշ խիստ շատ ձեւեր ալ կարտաղրուին, բայց այս կերպ հեռագրութիւնը միայն Վնդղիայի մէջ, ու քիչ մընալ Վմերիկայ գործածուելով ուրիշ տեղ հասարակօրէն չփակեանուած բան մը ըլլալուն, ու նաև հօն տեղերն ալ կամաց կամաց գործածութենէ իյնալուն, ասիկայ մենք միայն յիշելով, ուրիշ պարագայներն ալ զանց առնել արժման սեպած ենք³:

1 Աւանդ առանցքի վրայ հաստատուած, կամ թէ գերձանէն կախուած մագնիսի առաջներուն հիմնային կողմը գարձած ծայրը, գիրաւա ձանձնալու ու հարաւային կողմին հետ չի շիմելու. համար հարաւային կողմը քիչ մը ծանրվեկէ կը բնենք, ու այն կերպով հարաւային կողմը ծանր կոփելով, ցածը կը մնայ, ու հիմնիւայինը թէթեւնալով բարձրը կելայ ու կորչուի:


2 Աշա վերացրեալ Աշգ զիսկան հեռագրութեան համաստ առ մէկ բացարարութիւննալ:



Աւայ ձեւը կը ցուցնէ որ, նշանագրի գործիքը իր բնական վիճակին մէջնէ, ու ելեկտրական հաստ մը իրնէն հասած չէ,



Աւայ ձեւը կը ցուցնէ որ, ամի կողմը եղած ասեղը ելեկտրական հաստ մը ընդունելով, հիմնիւանէն արեւելք գարձած է, ու ասիկայ ալ կը նայ Ա զիր նշանակել:



Աւայ ձեւը կը ցուցնէ որ, ամի կողմը եղած ասեղը ելեկտրական հաստ մը ընդունելով հիմնիւանէն, արեւ.մուտք գարձած է ու ասիկայ ալ կը նայ Բ զիր նշանակել:

Ելեկտրական զօրութիւնը մագնիսին վարէն կամ վերէն տալով, ասեղները աջ կամ ձախ, այսինքն արեւելք կամ արեւմուտք գարձնելով, սինակը գործածովին ձառքնէ, թւափ առաջներուն մէկուն երկու անգամ իրարու, եռեւ գէպ ի աջ դառնալը Գ, մէրը աջ ու մէրը ձախ դառնալը Դ, երկուքին մէտեղ գէպ ի աջ գառնալին Ե, գիրը կը նաև նշանակել, և միւս զիրերնալ այսպիսավ կը նաև կարգի ցըւել:

Աւայ գործիքները գործածովները հասարակօրէն պլաստ տալով ըլլալով առանձ նշանագրերը առանձ գիրութեամբ կառնուն կուտան որ տեսնակները ասեղներուն անչն ձախ, ու ձախէն աջ երթալ գալը հազիւ, կը նաև նշանակել:

Աւայ երկու ասեղը, ուրիշ կերպ համագրեր ալ կը նաև ըլլալ, որ այսպէս է: Երկու ասեղն բարսրակիւալ, մահացացին տախտակին նման, կես կը ը տախտակիւր ըլլալ ստունց եղերը, 1. 2. 3. 4. 5. 6. 7. թուանը մաները զրուած են, ու անզները մանացացի ցաւցակի պէտ տախտակին մէջ տեղը հաստատուած են: Աւափ, անզները քիչ շատ գէպ աջ կամ ձախ դառնալուն հարկաւ, ոյս թուանը մաները մէկը պիսի ցաւցնեն: Օրինակի համար, ասեղն մէկը Յ թուանը մաները ու միւսը Յ թուանը:

ԵՐԵՐԵՐ սիլլունք : Այսկան իսկուղ երևին, ելեկորական զբութեամբ
հագիս դառնալով, յարմարյացած նշանագրերու վըա :

Ուագնիսի ասեղներուն տեղ, հասարակ կասպարեայ գրչի
հաստութեամբ, մէկ զուտ ու կըրիկ երկաթի մը բոլորտիքը,
այս երկաթին չփողչելով, մէկ սիւնակի մը մետաքսապատ պղըն-
ձէ թելլ փաթթուելու որ ըլլայ, այս թելին ելեկորական հո-
տում արուածին պէս, այն զուտ ու կակուղ երկաթը, իսկոյն
մագնիս գառնալով, մօտը գտնուող ուրիշ երկաթի մը կտորը
իրեն կը քաշէ : Իսայց հեղուկը կտրուածին պէս, մագնիսու-
թիւնը կորսնցընելով, հասարակ երկաթ կրդառնայ, ու մագ-
նիսութիւն օւնեցած ժամանակը իրեն քաշած երկաթի կտորն
ալ իրմէ իսկոյն թող կուտայ :

Ըսիկայ օրինակովմնալ բացատրենք :

Օձաձեւ բարակ ու առաձգական զսորանակով մը, մէկ պըդ
սիկ ու երկնկեկ երկաթէ գաւազան մը կախենք, ու յետոյ վր-
րան պղինձ թելլ փաթթելով, մագնիս գառնալու զուտ ու կըր
երկաթը, այս գաւազանին մօտեցընենք : Այս կըր երկաթին
բոլորակիքը ու հեռուէն փաթթուած թելերուն երկու ճոթը
սիւնակին հետ կպած ըլլայ նէ, վրան ելեկորական հոսում
չունենալով, այս վիճակին մէջ երկաթը մագնիս չիկրնալով դառ-
նալ, ամէն բան իր բնական վիճակին մէջ կըկենայ ու երեւոյիք
մը չիցուցըներ : (Տե՛, պատվեր 9.)

Ասոր ներհակ, վերսոյգրեալ պղինձ թելին, ելեկորական հո-
տում արուելու որ ըլլայ, մէջ տեղը գտնուող կըրիկ երկաթը
իսկոյն մագնիս ըլլալով, ու իր մօտիկը օձաձեւ ու բարակ զըս-
պանակէն կախուած երկաթը գաւազանը արդելք մը չունենա-

նը ցուցընելու որ ըլլայ, այս թիւը արտադրուելով, ասոր ալ գիրմը կրնայ յատկացուիլ.
ու ուրիշ գիրմնալ այս կերպով կրնան բազադրուիլ :

Այս կերպ հեռագրութիւնը, թէ մէկ անգամ ու թէ երկու ասեղով կըդարձած-
ամի, ու հեղուկը քիչ կամ շատ խարելով, ասեղովը հիւսիսին մինչեւ արեւելք, կամ
թէ հիւսիսին մինչեւ արեւմուտք եղաղ կէս կըրտակին ամէն կողմը կրնան պըսութիւ ու կոյ-
նիլ :

Ասիկայ յատուկ պատկերով մը ցուցընելու հորկ շխռետնդ, որովհետեւ ըստ ամ-
եանի ժամանուցի տափառակին, վըայի ցուցակը ասդին անզին տանելու բերելու կը-
նանիւ :

լով, մագնիս եղող կլորիկ երկաթը ասիկայ խոկցն իրեն կը քաշէ ու անոր հետ կըմիանայ : (Տես, պատիւ 10 :)

Ուստի, այս սկզբան վրայ . Ադրիանուազօլիս գտնուաղ հեռագրական պաշտօնեայ մը, Կրստանդնուազօլիս եղող ուրիշ հեռագրական պաշտօնեի մը, լուր մը խաւրել ուղածին պէս, բաւական է որ սիւնակէն ելած ու Կրստանդնուազօլիս հասած հեռագրական թելին հոսում մը տայ : Որովհետեւ Կրստանդնուազօլիս, պղնձէ թելին մէջ տեղը եղող կըրիփիկ երկաթը, խոկցն մագնիս դառնալով մօտը եղող երկաթէ դաւազանը իրեն կը քաշէ, ու հոսումը կտրուածին պէս, երկաթէ դաւազանը կըրիփիկ երկաթը ձգելով իր տեղը կերթայ : Ուստի այս երկաթէ դաւազանին ետեւը, զարնող ժամացոյցներուն մէջ դանուաղ հնչուն թասերուն նման թաս մը դանուելու որ ըլլայ, երկաթէ դաւազանը մագնիսէն խալսելով վերցդրեալ թասին վրան կլցնայ, ու թասին դպածին պէս խոկցն զարնող ժամացոյցի, կամթէ ըսինք զանգակի պէս ձայն մը կելլայ : Ադրիանուազօլիս գտնուաղ պաշտօնեայն, որչափ անգամ ուղէնէ այս գործողութիւնը կրնալով կրնել, Կրստանդնուազօլիս դանուաղ մէկ ժամացոյցի թասը, կամ զանգակը, շուտ կամ կամայ, ծանր ութեթեւ, քիչ կամ շատ զարնել կրնայ տալ :

Ոիսյն աս զանգակի զարնուածքներով թէպէտե կատարեալ մէկ հեռագրական նշանագիր մը կրնայ կազմուիլ³. բայց ասոր մէջը շփոթիլը դիւրին ըլլալուն, այս վախճանին չիգործածուելով ուրիշ պիտանի ծառայութիւն մը կրնէ, այսինքն թէ զանգակին զարնուածքը, սպասող պաշտօնեայն արթնցունելով, գործքին գլուխը գալու կըհրաւիրէ, ու հիմա միսյն ասոր կը գործածուի :

Այսպիսի ելեկարական զօրութեամբ մագնիս եղող երկաթին էլեկտրիկ ճանկն կըսուի, ու շատ մը հեռագրական գործիքներուն կըգործածուի, ու մանաւանդ թէ ամէնուն իբրև արմատը ըլլալուն, ասոր վերաբերեալ ուրիշ գիտելիքներնալ հոս տեղը կրնշանակէնք :

Ոիսնակէն ելլող պղնձէ թելը, կապարեայ գրչի նման կըրիփիկ երկաթին բոլորտիքը, (բայց իրեն չիգուշելով) մէկ անգամ

¹ Օրմնակի համար, զանգակին մէջմը զարնելը Ա, երկու զարնելը Բ, մէկ կամաց ու երկու շուտ զարնելը Գ, սեղուելով, ուրիշ զրելնալ այս կերպով կրնան բազադրուիլ:

փաթթուելու տեղ, հինգ, տասը, քսան, հարիւր, հազար, կտոր տապար հազար անգամ փաթթուելու որ ըլլայ արտադրած ոյժնալ այնչափ անգամ եւել ըլլալուն, այս սկզբամբ վերցդրեալ երկաթին որչոփ առաւել մագնիսական զօրութիւն տալ ուզուի նէ, բոլորտիքը այնչափ անգամ պղնձէ թել փաթթել հարկ ըլլալը, յայտնի բան մըն է :

Ի՞այց այս պղնձնածին թելերը, ոչ երկաթին ու ոչ ալ իրարու ովիտի գոյչին, ուստի այն վախճանաւ չհաղորդող նիւթի մը այսինքն ամբողջապէս մետաքսի մէջ կ'առնուին, կամ թէ վրանին թշնամի պէս մետաքս կը փաթթուի, ու պղնձնածը կը դոցուի. ու ասանկ կըր երկաթի մը վրայ փաթթուած մետաքսով պղնձնած թելերը, ըստ ամենայնի բարակ գերձաններուն փաթթուած ճախարակներուն (թիրէ մագարասը) կամ թէ ըսենք որբմաքէ չներուն ովուն մէ կամ լուսութան փաթթուած ճախարակներուն նմանելով, ելեկորոյին ճախարակն կ'առնուանի, ինչպէս որ, պատիւ 11 ին ևշ շայուածն էն :

Վայն պատկերին մէջ տեսնուած ճախարակին վրայ փաթթուած մետաքսապատ պղնձէ թելերու երկու ճոթը բայց ըլլալով, երբ որ ու զուի, սիւնակին թելերուն կրնայ կապուիլ, ու կապուելուն պէս, ելեկորական հեղուկը, ճախարակին վրայ փաթթուած ու հասարակորէն քանի մը հարիւր՝ կամ հազար կանեթուն երկայնութիւն ունեցող այս մետաքսապատ թելին մէջն մէկ ակնթարդի մը մէջ անցնելով մէջ տեղը գտնուող երկաթը իսկոյն զօրաւոր մագնիս մը կ'ընէ ու սիւնակին զօրութիւնը որչափ մեծ է, ու ճախարակին վրայ փաթթուած մետաքսապատ պղնձնած թելերը որ չափ շատ են նէ մագնիսական զօրութիւնն ալ այն չափ եւել կըլլայ : Ի՞այց հեղուկը կարուածին պէս, մագնիսական զօրութիւնն ալ իսկոյն անհետ կըլլայ :

Ոինչեւ հիմա տուած կրկին ու կրկին բացատրութիւններէն ելեկորական հեղուուկ մը, հասարակ ու կակուղ երկաթը մագնիս գարձունելլ բաւական հասկցուեցաւ կրկարծենք, բայց աւ առաւել զարմանացին, բնական կամ արուեստական մագնիսով մընալ ելեկորական հեղուուկ արտադրուիլն է, որն որ հիմա պիտի բացատրենք :

Ալորիկ երկաթի մը վրայ, վերցդրեալ կերպով մետաքսապատ բարակ պղնձէ թել մը փաթթուելով, թելերուն երկու ճոթերը միացած ըլլալու որ ըլլայ, կամ թէ ելեկորական շրջանին ձեւը տալով, այս պղնձէ թելերուն երկու ճոթնալ գետինը

թաղուած ըլլալու որ ըլլայ, մէջ տեղի երկաթին, զօրաւոր մագնիս մը մօտեցուցածիդ պէս, անմիջապէս ելեկտրական հոսում մը արտադրուելով շրջան կընէ : (Տիւ, պատիբ 12 :)

Այս վիճակին մէջ, զարմանալի երեւոյժ մընալ կրտեմնուի, մագնիսը . ճախարակին այսինքն մետաքսապատ թելերուն մէջ տեղը եղող երկաթին մօտենալուն պէս, ելեկտրական հոսումը աջ կողմէն երկառան կելլայ, բայց մագնիսը անշարժ կենալուն պէս, հոսումնալ խիզյն կըկայնի, ու մագնիսը ետ քաշուածին պէս, հոսումը հակառակ կողմը կըդառնայ այսինքն ձախէն աջ կողմը շրջան կընէ :

Իւսոփի մագնիսը շուտ շուտ երկաթին մօտեցընելով ու ետ քաշելով, աջ ու ձախ հոսում մը արտադրուիլը, ու այս հոսմամբ աջ ու ձախ շարժումը մը կատարուիլը որչափ դիւրին բակ ըլլալը յայտնի է, որովհետեւ այս աջ ու ձախ շարժումը վեր ու վար շարժումնը բսել ըլլալը, ու վեր ու վար շարժումը բորբակ շարժման փոխելը խիստ դիւրին ու ամեն օրուան տեսած բաներնիս է :

(Օրինակի համար, շոգենաւերու մէջ, գլանին կափարիչէն վեր ու վար քջնել ելեկտրօվ, բոլորակ անիւները կրդառնան, գանակ սրովներուն կամ թէ իւամ չորիմիներուն մեքենայներնալ, ոտքովնին կոխած տախտակին վեր ու վար իջնել ելեկտրօվ, բոլորակ շարժման կրօխիսուի : Ա երջապէս մագնիսական զօրութեամբ արտադրուած ելեկտրական հոսումը, բոլորակ շարժման փոխելու թէպէտ շատ կերպ միջոցներ ալ կան + բայց որ նուատակնիս հեռագրական գործիք շնորհնել ըլլալուն, այսչափ բացարութեամբ կրտեականանանք :

Այս կերպ, մագնիսական զօրութեամբ արտադրուած ելեկտրականութեան սկզբանը վասյ շինուած գործիքներուն մագնիսական ելեկտրական գործիքը բառած է, ու այսպիսի գործիքներուն շարժումը, կալվանեան սիւնակներուն կարօտ ըլլալով ասոնք ալ երբեմն հեռագրական նշանագրերու կրդործածուին :

Այսպիսի երկաթի մը, կամ մագնիսի մը, ինչ կերպով հեռագրական նշանագրիքերու գործիքներուն գործածուիլը վարի ութերբորդ, ու անկէ ետև եկող գլուխներուն մէջնալ սիրառ բացատրուի :

Գ Լ Ո Ւ Խ Ա Խ Թ Ե Բ Ո Ր Դ

Երբեր սկզբանից ։ Ե յ ա խ ն ա մ ն ա լ ի լ ո ւ ն ի վ ա յ , Ե լ ե լ ի տ ր ա կ ա ն ա լ ո ւ թ ե յ ա լ ի ւ ն ա մ բ ա ր ա կ ա ն ա ն ա մ ա պ ի ր ն ե ր ը գ ր է թ է տ մ է ն ա լ ա լ ա յ ս ե ր ր ո ր դ սկզ բ ա կ ա ն ն ա մ ա պ ի ր ն ե ր ը գ ր է թ է ա մ է ն ե ն է ն ե ւ ե լ ա ս ո ր մ ա ս տ ր ո ւ թ ի ւ ն ը ն ե լ ո վ է տ ք ը լ լ ա լ լ ի հ ի մ ա ս կ ո ւ ր ն է կ ը ծ ա ն ո ւ ց ա ն ե ն ի ք ։

Ե շ ե ր ի կ ա տ , Ե շ ե ր ո ր դ , ու Օ ս մ ա ն ե ա ն ա տ է ր ո ւ թ ե ա ն ե ե ր ի ր ն ե ր ո ւ ն մ է ջ գ ո ր ծ ա ծ ո ւ ա ծ հ ե ր ա ա գ ր ա կ ա ն ն շ ա ն ա պ ի ր ն ե ր ը գ ր է թ է տ մ է ն ա լ ա լ ա յ ս ե ր ր ո ր դ սկզ բ ա կ ա ն ն ա մ ա պ ի ր ն ե ր ը գ ր է թ է ա մ է ն ե ն է ն ե ւ ե լ ա ս ո ր մ ա ս տ ր ո ւ թ ի ւ ն ը ն ե լ ո վ է տ ք ը լ լ ա լ լ ի հ ի մ ա ս կ ո ւ ր ն է կ ը ծ ա ն ո ւ ց ա ն ե ն ի ք ։

Ե շ ե կ ա ր ա կ ա ն , կ ա մ է թ է մ ա գ ն ի ս ա կ ա ն ն զ օ ր ո ւ թ ե ա մ ը , ք ա ն ի կ ե ր պ , հ ե ր ա ա գ ր ա կ ա ն ն զ օ ր ծ ի բ ն ե ր ո ւ ն շ ա ր ժ ա ւ մ տ ր ո ւ ի լ ը , վ ե ր ե ր ը բ ա ւ ա կ ա ն ա պ ի օ ր ք ա ց ա տ ր ո ւ ա ծ է , հ ի մ ա ա ն ո ն ց ն մ ա ն ո ւ ր ի չ գ ո ր ծ ի ք մ ը ն ա լ ք ա ց ա տ ր ե ն ի ք ։

Պ ղ ո ր ի կ ու ճ ո ւ ր մ ո ւ ր մ մ ո ւ ր մ մ ը , կ ո ւ թ ի ն ե ր ի ա յ ն ո ւ թ ե ա ն ը մ է ջ տ ե զ է ն ծ ա կ ո ւ ե լ ո վ , ո ւ ա ռ ա ն ց ք ո ւ լ մ ը , ձ ե ղ ք ո ւ ա ծ փ ա յ տ ի մ ը վ ր ա յ ա ն ց ը ն ե լ ո ւ ո ր դ ի մ ը կ ո ւ թ ի ն ո ւ թ է կ ո ւ թ ի ն ո ւ թ է զ լ ի ս ի ն կ ո ւ թ ի ք վ ե ր ք վ ա ր շ ա ր ժ ա ւ մ մ ը տ ա լ լ ո ր չ ա փ ի գ ի ւ ր ի ն ք ա ն է , ա մ է ն մ ա ր դ կ ր ն ա յ ս ե ր ե ւ ա կ ա յ ե լ ։ Ա ւ ա փ ի ա յ ս մ ո ւ ր ձ ի ն կ ո ւ թ ի ն ծ ո յ ր ը կ ա մ ճ ո ւ թ ը , օ ձ ա ձ ե ւ ա ռ ա ձ գ ա կ ա ն զ ա պ ա ն ա կ ո ւ լ մ ը , դ է ս ի փ ա ր ք ա շ ո ւ ե լ ո վ կ ա պ ո ւ ա ծ ի ն պ է ս , գ լ ա փ ի կ ո ւ թ ի ն վ ե ր ե լ լ ա լ լ ը , հ ա ր կ ա ւ կ ը հ ե տ ե ւ ի ։ (Տ ե ս , Պ ա տ ի ւ է 13 :)

Վ ա ս ն կ մ է կ մ ո ւ ր ձ ի մ ը կ ո ւ թ ի ն կ ո ւ թ ի ը , ե լ ե կ ո ւ ր ա կ ա ն ն ա խ ս ա ր ա կ ի մ ը դ ր ո ւ ե լ ո ւ ո ր ք լ լ ա յ , ն ո յ ն ն ա խ ս ա ր ա կ ի ն վ ր ա յ ե լ ե կ տ ր ա կ ա ն ն հ ո ո ւ թ ը հ ա ս ա ծ ի ն պ է ս , մ է ջ տ ե զ ը գ տ ն ո ւ ո լ կ լ ո ր ե ր կ ա թ ը մ ա գ ն ի ս ի գ ա ս ա ն ա լ ո վ մ ո ւ ր ձ ի ն կ ո ւ թ ը հ ա ր կ ա ւ վ ե ր պ ի ք ա շ է , ո ւ ա յ ն մ ա մ ա ն ա կ ը մ ո ւ ր ձ ի ն գ լ ո ւ ի ն ա լ հ ա ր կ ա ւ վ ա ր պ ի ք ա շ է , ո ւ ա յ ն մ ա մ ա ն ա կ ը մ ո ւ ր ձ ի ն գ լ ո ւ ի ն ա լ հ ա ր կ ա ւ ։

Ե յ ս ո ւ մ ո ւ ր ձ ի ն գ լ ի ս ի ն , կ ա մ է ք ե ր ն ի ն ա ս ա կ ը , մ ե ծ կ ա կ ո ւ հ ա ր ա կ փ ա յ տ է գ լ ո ւ ն մ ը կ ը դ ր ո ւ ի , ո ւ ա յ ս գ լ ա ն ն ա լ մ ա մ ա ց ո ւ ց ի զ ա պ ա ն ա կ ո ւ լ մ ը յ ա ր մ ա ր ց ո ւ ն ե լ ո վ ո ւ լ ա ր ե լ ո վ , ի ն ք ի ր մ է ն գ ա ռ ն ա լ ո ւ լ է , ա յ ս գ լ ա ն ի ն ե տ ե ւ ը , ք ա ր ա կ շ ե ր տ ի կ ա մ է (չ է լ ի տ ի) ը լ յ ն ո ւ թ է տ ի ս ի ո ւ կ լ ո ր կ ծ ի կ ի պ է ս փ ա մ թ մ ո ւ ա ծ թ ո ւ զ լ մ ի ա ն ի ւ մ ը ք լ լ ա լ ո վ ա յ ս թ ո ւ զ լ մ ի ն մ է կ ճ ո ւ թ ը փ ա յ ա է գ լ ա ն ի ն վ ր ա յ ա ն պ է ս , ք ա ն ի ո ր գ լ ա ն ը կ ը դ ա ռ ն ա յ , թ ո ւ զ լ մ ի ն ա լ մ է կ տ ե զ գ ա ռ ն ա լ ո վ յ ա ռ ա ջ կ ը թ ա յ ։

13 ե ր ր ո ր դ պ ա տ կ ե ր ը , ա յ ս գ ո ր ծ ի բ ի ն հ ա ն գ ս տ ե ա ն մ է ջ գ լ ա

նուած կամ թէ ըսենք չիբանած ժամանակին երեւոյթն է , այսինքն թէ ելեկտրական ճախարակին ելեկտրական զօրութիւն հաղորդուած ըլլալով , այս պատճառաւ ամեն բան իր հանգըստ եան փիճակին մէջն է : Հիմայ ո՞ւս , պատիւր , 14 .

Այս պատճերին մէջ , ելեկտրական ճախարակին ելեկտրական հոսումը հասած ըլլալուն , ճախարակին մէջ տեղը գտնուող կակուղ երկաթն ալ անմիջապէս մագնիս դառնալով , մուրճին կոմը իրեն բաշած է , ու կոմը բարձրանալուն պէս բնականարար մուրճին գլուխն ալ վար իջնալով , փայտէ գլանին վրայ գտնուած թուղթին դպչելու սկսած է : Ու ելեկտրական զօրութիւնը մուրճին ալ հասած ըլլալով , ու մուրճն ալ թուղթին դպչելով նոյն զօրութիւնը թուղթին ալ հաղորդելու վրայ է :

Այս թուղթը , բրուտուն ու ֆիւս ըսուած աղի մը ջրին թաթիսած ու չորցուցած է : Երկաթով , չորքուանեաց եղջիւրը կամ թէ արիւնը կամ մորթը քիմիական աղդեցութեամբ մը իրարու հետ միացունելով , լեզակէն փայլուն ու աղուոր կապցաւ փոշի մը կարտադրի , որուն բրուտունի հառցյալ կը կոչեն :

Կոստանդնուպօլիս ասիկայ իրբեւ լեզակի փոշի կը ծախուի , ու առնողներուն շասն ալ ասիկայ լեզակի մը տեսակ կը կարծեն :

Այս կապուտ փոշին , բօնու միխրախով միանալու որ ըլլայ , իր գոյնը առժամանակեայ կը կարսունցընէ , ու ճերմակ կամ խիստ անցը գեղին աղ մը կը լայ , որն որ շատ քիմիական բաղադրութիւններով , ու մասնաւորապէս ելեկտրական զօրութեամբ դարձեալ կապցաւ գոյն մը կը գառնայ : Եհա վերսպրեալ շերսի նման թուղթերը այս աղի ջրին թաթիսուած ու չորցուցած են :

Այս գործիքով մէկ կողմէ միւս կողմը լուր մը խաւրեւ ու զուելու որ ըլլայ , նախ և առաջ ելեկտրական հոսմամբ լրաբեր գործիքին մօտիկը եղող զանգակը կը զարնուի , ու այս զանգակը զարնուածին պէս , փայտէ գլանին վրայ եղող թուղթը , զապանակին զօրութեամբը յառաջ երթալու կակը : Ու լուրը խաւրող պաշտօնեայն ելեկտրական հոսումը բանալով , ելեկտրական ճախարակը այս հոսմամբ լեցուածին պէս , մէջ տեղը եղող երկաթը մագնիս դառնալով , մուրճին կոմը վեր կը քաշէ , ու մուրճին սուր ծայրը կամ գլուխը թուղթին վրայ իջնալով , ելեկտրական հոսումը թուղթին ալ կը հաղորդէ , ու քիմիական ազով համակեալ թուղթին ուր տեղը կամ որ կէտը այս հոսման հանգիպի , նոյն կէտը խիցյն կապցաւ կէտ մը կը լայ :

Վնայ որ, ելեկտրական ճախարակին ելեկտրական հստում
խաւրելու կամ այն հստումը կտրելը, լուրը խաւրող պաշտօ-
նեին ձեռքը ըլլալով, այս հստումը ուզածին պէս թող կուտաց
կամ կրկորե, ու մուրճն ալ ասկէ աղդեցութիւն առնելով։
սուր ճոմթը կամ թէ գլուխը կամ վերը ու կամ վարը թուղթին
վլայ կրդանուի։

Ուստի Երիանուպօլէն կատանեցնուպօլիս լուր խաւրող
մէկ հեռագրական պաշտօնեայ մը, այս ճոմթը սուր մուրճին վը-
րայ ելեկտրական հստումը մէջմը թող տուած ու մէջմը կորու-
ծին պէս, մուրճը այս վիճակին մէջ խիստ քիչ ժամանակ թուղ-
թին վրայ կենալով, ու այս պատճառաւ ալ թուղթին խիստ
քիչ ելեկտրական հստում դոլչելուն, միայն այն դպրած կէտը
կապոյտ կէտ մը կրդանու։

Կսոր ներհակ, եթէ հեռագրական պաշտօնասակը ելեկտրա-
կան հեղուկը թող տալով, քիչ մը ժամանակ չիկտրուելու որ ըլլայ
թուղթին տակը եղող գլանը, զապանակի զօրութեամբ դառ-
նալով, ու թուղթն ալ յառաջ քշելով կրստհեցունէ, ու որովէ
հետեւ մինչեւ որ հստումը չիկտրի նէ մուրճն ալ թուղթին վր-
րայէն չիկրնար վեր ելլալ. այս պատճառաւ քանի որ մուրճը
թուղթին վրայ եղած ատեն թուղթը տակին կրստհի. մուրճին
դպրած առջն ալ հարկաւ քիչ շատ երկայն կապոյտ դիմ մը կրտ-
ըսյ¹։ Այս ակլզրամբ, ուղուած ժամանակը կէտ թափել, ու
ուղուած ժամանակը դիմ թափելը հեռագրական պաշտօնեին
ձեռքը ըլլալով, այս կէտերը ու դիմերն ալ քովիչ քով բերուե-
լով, յատուկ դաշնադրութեամբ մը ասոնք Ա. Բ. Գ. Գ. դի-
րերը կրնան հասկցութէ, ու այս նշանագրերով, ամէն ուղուած
խօսակցութիւնը կամ գրութիւնը կայարանէ կայարան մեծ
դիմերութեամբ կրնայ խաւրուկի։

Օրինակի համար	Ω.	-
Ա ի առջ . կէտ մը	Ե	-
Բ " - դիմ մը	Ի	...
Գ " . երկաւ կէտ եայլն	Ճ	---
Դ " -	Ւ	-,

¹ Առան որ վերցրեալ մուրճը գրիչ մընէ : Խնայիս որ թաճացի թաթիսան գենէ
ք. թուղթի ու գոյց գոյցածոծ ու վերցուցած իդ ուն : Հայ առջ ու կետմէ կըսոյշ .
բայց գրիչ թուղթին վրայ եղած առեն թուղթը տակին քաշեն : Հայերս երկայն գիմ
քէ կըսոյշ .

Ա	— — —	Շ	— — —
Ե	— — —	Ո	— — —
Կ	— — —	Վ	— — —
Ճ	— — —	Տ	— — —
Ո	— — —	Ր	— — —
Յ	— — —	Ց	— — —
Ւ	— — —	Ֆ	— — —

Ուստի ըսենք որ կատանդնուազօլիս շաբախանուազօլիս Հայոց բաշխ Աօֆիւ Երթոյ լուրը պիտի խաւրուի , այս գրուածքը հեռագրական պաշտօնատէրը խկցյն իր ձառքը առնելով , նշանագրական ձեռվ այսպէս կըդրէ :

Հ Ա Յ Ա Բ Ո Ա Յ Ե Բ Ը Ա Շ Ա Յ Ա
Ե Յ Ո Ա Յ Ա Յ Ե Յ Յ Ֆ Ա Յ Յ Յ Յ Ա
Լ Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա

Ու այս գրուածքը առջեւը դնելով , ու ելեկորական հեղուկով շաբախանուազօլիս եղած նշանագրի գործիքին մէջը կամ կետ ու կամ գիծ քաշելով , վերսցգրեալ կերպով լուրը կըհասկըցրնէ կամ կը գրէ , ու լուրը առնողն ալ խկցյն անիկայ հասարակ գիծ վերածելով իր տեղը կը խաւրէ :

Այս ձեռ Ա . Բ . Պ . Դ . Գ րերը վերսցգրեալ կերպով ամբողջ ջապէս շինուելու որ ըլլայ , կայարանէ կայարան ինչ որ ուզուի նէ կրնայ գրուիլ ու վարպետ ու վարժեալ պաշտօնեայները հասարակ գիրը ծանր գրող մարդու մը գրութեանն ալ կրնան հասնիլ : Ու հեռագրական գործիք մը առատութեանէ մինչև իրիկուն այս կերպով բանելու որ ըլլայ , մէկ քանի մեծ թերթ թուզեց կրնայ լեցուիլ :

Այս է հիմակուան ժամանակս , ամէն տեղ քանած հեռագրական նշանագիրերը , ու ամէն տերութիւն կերպ մը գիծը կամ կէտը իրենց ուզածնուն պէս մէյմէկ գրի տեղ բռնելով , թէ որ

1 Վեցուեա որ վարն ալ պիտի զուբաւի հայերէն այրութենին միոյն քանածհինգ հասած ուսած ըլլալուս : այս ըստերուն մէջ հայերէն ուզագրութենին զանցառութիւն ընել հարկ եղած է :

ուղեն, լուրերը կրնան գաղտուկ ալ խաւրել ու առնուլ, անանկ որ գծերը գրող կամ տանող պաշտօնատէրն ալ բան մը չիկրնար հասկրնալ: Ի՞այց գաղտուկ չեղող լուրերուն համար, ընդհան բապէս մի և նոյն ձեռվ գիծ կամ կէտեր կը գործածուին:

Այս նշանագրական գործիքին, ուրիշ քանի մը կերպն ալ կայ, որոնց առաջինը, աղի ջրին չիթաթիւուած հասարակ թուղթի փայ գործագրուելով, մուրճին ծայրը խիստ բարակ ու սուր ըլլալուն, կէտերը թուղթը ծակելով, ու գծերը թուղթը կորելով կը ծանուցանէ, ու կապոյտ գոյնի հարկ չմնար. Երկորդ կերպը, թուղթը թէպէտե աղի ջուրին թաթիւուած ու չոր ցուցած է, բայց մուրճը թուղթին վրայէն ամենեեին վեր չելլալով, թուղթը անոր տակէն կը սահի ու յառաջ կ'երթայ, բայց մուրճին ելի կորական հսում մը տրուածին պէս մուրճին տպած տեղը կապոյտ կէտ մը կը գառնայ, ու հսում մը կտրուածին պէս միւս գին ձերմակ կը մնայ, ու հսում մը երկայն տեսելու որ ըլլայ, թուղթը տակէն միշտ սահելու վրայ ըլլալով քիչ կամ շատ կապոյտ գիծ մը կը լուսած բայց ասոնկ ամենը մէկ բան ըլլալով, ասոնցմէ առանց կապոյտ գոյնի ըլլողը Որդի հեռագիր, ու կապոյտ գունով ըլլողը Պէտի հեռագիր կ'ըսուի, որոնք այս գործիքները գտնողներուն անուններն են:

Ոինչեւ հիմայ բացարած հեռագրական գործիքները լուրը առնող գործիքներուն բացարաւթիւնն է: | Ուրը խաւրող գործիքներն ալ ասոնց նման կամ թէ ասոնց համաձեւ կամ փոխադարձը, ու խիստ դիւրութէամբ գործածուելու գործիքները ըլլալով անօգուտ տեղը ժամանակ չիփատնելու ու կարդացողները չիձանձրացընելու համար ասոնց բացարաւթիւնը զանց առնելու ստիպուած ենք:

Այս նշանագիր գործիքին, զանագան մուրճեր յարմարցընելով ու այս մուրճերուն ձոմին մէրմէկ տպագրութեան գրի ձեւ տալով Ա. Բ. Գ. Դ. գրերը կամ կապոյտ գունով թուղթի վրայ տպագրող, ու կամ թէ Գօրիայի մաքինաներու մէջ գործածուած եղան մուրով սեւցած թուղթի մը վրայէն կոփելով տակը գտնուող ձերմակ թուղթին վրայ, տպագրութեան գիրեր գրոշմող հեռագրական գործիքներ ալ եղած են, բայց ասոնք շատ մարդու կարօտ, ու չիփիւթեան ենթակայ ալ ըլլալուն զանց առնուելու վրայ է: | Երջապէս եթէ վերոյգրեալ կէտերուն կամ գծերուն մէկը չիհասկցուի, կամ սիսալ հասկցուելու

որ ըլլայ , մասնաւոր կերպով զանգակ մը զարնելով լրատարին ի-
մաց կըտրուի ու ան ալ նոյն նշանագիրը կըկրկնէ ու կը շտկէ :

թւելի մը վրայէն մի և նոյն ժամանակի մէջ , երկու կողմն ալ
բատ պատահման լուր խաւրելու որ ըլլան , ծանօթ եղած նշա-
նագիրուն և ոչ մէկը երեւան ելլալով խառնամինդոր բաներ
տեսնուելուն , պաշտօնեայները բանը հասկընալով մէկուն
մէկը իր գործողութեանը քիչ մը ժամանակ դադար կուտայ :

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ

Աշխարհ ճամբաներուն վրայ , ու Ա . Բ . Գ . Դ . Գրերով Գործածուած
Կեռագիրութեան վրայ :

Վաղցիայի մէջ , ու ուրիշ տեղեր ալ , հասարակօրէն երկա-
թէ ճամբաներուն վրայ Ա . Բ . Գ . Գրերով կերպ մը հեռագ-
րութիւն ալ կոյ , որն որ խիստ շատ գործածուելուն համար ,
մասնաւորապէս ասոր բացատրութիւն ալ պատշաճ սեպեցինք :

Վայ կերպ հեռագրական գործիքներն ալ , միւսներուն նման
դէմ առ դէմ են , այսինքն լրատար ու լրաբեր գործիքներէն
բաղկացեալ ըլլալուն , նախ և յառաջ լրատար գործիքը սոսո-
րագրենք :

Վայ լրատար գործիքը , ըստ ամենայնի ժամացցյներուն
տախտակին պէս հաստատուն ու բոլորակ տախտակ մը ըլլալով
բոլորակիքը ժամերու թուերուն տեղը , Ա . Բ . Գ . Գրերը կը
գրուին , ու հասարակօրէն Աշխարհացւոց այբուբենին վրայ շի-
նուած ըլլալուն 25 խորշ բաժնուած է , որոնց 25 ին կարգաւ
Ա . Բ . Գ . Գրերը գրուելավ , 26 երրորդ խորշին խաչ մը կամ
աստղ մը կրգրուի , որն որ գործիքին հանգստեան վիճակին մէջ
դտնուելուն նշան է :

Վերոյգրեալ տախտակին բոլորակիքը , ու ամէն մէկ գրին
դլուիը պղտիկ ու կէս կլորակ ձեւով խորունկ տաշուած տեղեր

¹ Հայերէն թշուին գրերը թէպեան երեսունընը հատ են . բայց այս հեռագրական
տախտակին վրայ եւրացացոց գրերուն յարմարցնելու համար , աւելըրդ կամ կրկն
համարուածները զնոց ընկըզ , միայն քանորհնիգ զիր առնըլած է այսպէս : Ա . Բ . Գ .
Դ . Զ . Ը . Ի . Լ . Կ . Հ . Դ . Ա . Յ . Մ . Յ . Շ . Չ . Զ . Պ . Ս . Բ . Օ . Ֆ .

կան, որոնք իրենց քովի բարձրցած մասամբը, հասարակ անիւն երուն ակրաներուն կը նմանին:

Տախտակին ըստ ամենայնի մէջ ունդը գտնուող առանցքին վրայ ժամացոյցներուն ցուցակին (ախրէպին) նման փայտէ ու վերի գին ծակէ, ըսյն ցուցակ մը կըլլայ, որն որ միշտ ձախին աջ յառաջ երթալով, նոյն գծին վրայ դիւրութեամբ, ու որչափ որ ուզուի նէ այնչափ շրջան կընէ, բայց այս ցուցակը ետեւի կողմը կամ ետ չիկրնար դառնալ: Այս ցուցակին բոլորակ տախտակին դուրս երած մասին տակը ցցուած ակրամ մընալ կայ, որն որ, որ գիրը ցուցընել ուզուի նէ այն գրին գլխուն վրայ գըտնուող խորունկութեան անցնելով, հոն ցուցակը կըպնդէ ու թող չիտար որ ետեւ կամ յառաջ երթայ:

Վառնկով, այս ցուցակը պէտք է որ իրարմէ զատ ու ուրիշ երկու շարժում ունենայ: Ոչյօմը ձախին աջ դառնալով ուզած գիրը ցուցընելու շարժումը, միւսը այս ցուցակը տախտակին վրայէն քիչ մը վեր վերցնելով, ու տախտակին բոլորտիքէն պէտք չեղած գրերուն վրայէն սահեցունելով, որ գիրը պէտք է նէ, ան գրին վրայի խորշին կամ խորունկութեանը անցունելու ու ցուցակը կայնեցունելու շարժումն է:

Վառնին շարժումը, սիւնակէն ելած ելեկորական հոսումը հեռագրական թելին հաղորդելու համար է: Երկրորդ շարժումը այս գործողութեան առաւել դիւրութիւն ու արագութիւն մը տալու համար է որն որ վարը պիտի բացատրուի: Այս ցուցակը, բոլորտիքը Ա. Բ. Գ. Դ. գրերը գրուած հաստատուն տախտակին հետ հաղորդացութիւն չունենալով, ու միայն մէջ տեղէն կամ կեդրոնէն անցած ըլլալով այն տախտակին վրայէն ձախին աջ շրջան կընէ: Բայց այս բոլորտիքը գիր գրուած կըոր տախտակին տակը, ուրիշ սուանց գրի տախտակ մըն ալ ըլլալով, ցուցակը այս երկրորդ տախտակին կեդրոնը այնպէս ամուռ մը հաստատուած է որ, նոյն ցուցակը առաջին տախտակին վրայ սահելով անցնելու ատեն, տակի տախտակն ալ իր հետը կըդարձունէ ու իր հետը շրջան ընել կուտայ:

Այս տակի տախտակը նարինձ մը կէսէն կտրուելու որ ըլլայ ինչ ձեւ ցուցընէ նէ, կամ թէ կառքի անիւ մը հորիզոնական գերքով գետինը պառկեցուցած ժամանակը ինչպէս կերեւայ նէ ըստ ամենայնի նոյն ձեւը ունի, կամ թէ ըսենք վերի գիերնին լայն, ու վարի գիերնին սուր խորշերուն քովի գալումը շի-

նուած բոլորակ մընէ : Այս խորշերուն մէկը ելեկտրականութիւնը հաղորդող մարմինէ մը , օրինակի համար պղնձէ կամ արոյրէ , ու միւսը ելեկտրականութիւնը չիհաղորդող մարմինէ մը , օրինակի համար ապակիէ կամ չոր աախտակներէ շինուած ու յարմարցուցած է : Այս կերպ խորշերու բամնուած տակի տախտակը , սիւնակի թելերուն ու հեռագրական թելին անմիջապէս մէջ տեղն է , ու իրեն մէկ կողմը օրինակի թելին , ու միւս կողմը հեռագրական թելին կրդոչէ : Աւտի որշափ անդամ որ , վերի տախտակին վրայ եղող ցուցակը դարձնելով , գրի մը վրայ կենալ ուզուի նէ , վարի տախտակէն ելեկտրականութիւնը հաղորդող մէկ խորշ մը , սիւնակին թելին գոյչելով ելեկտրական հոսումը սիւնակէն հեռագրական թելին կը հաղորդէ ու ելեկտրական շրջանը կը կատարէ : Ի՞այց ցուցակը կայնածին պէս սիւնակի թելին առջեւը , ելեկտրականութիւնը չիհաղորդող խորշ մը կուդայ , այսինքն ապակիէ խորշը գալով հոսումը ու շրջանը խիցյն անհետ կընէ կամ կըդադրեցնէ : Պատերին մէջ , ելեկտրականութիւնը հաղորդող խորշը սեւ կակ , ու չի հաղորդող խորշը ճերմակիէկ գրաւած է : (Տե՛րութեալ պատիեր 15) :

Օրինակի համար վերի տախտակին վրայ եղող ցուցակը հանգիստ , կամ թէ ըսենք առողջանշանի խորշին վրայ կեցած ատենը , սիւնակի թելերուն գոյած խորշը , ելեկտրականութիւնը չիհաղորդող խորշ մը ըլլալով , սիւնակին հեղուկը ելեկտրական թելին չիկրնալով հասնիլ , ու շրջանն ալ չիկրնալով կատարել , հեռագրութիւնը չիկրնալով հասնիլ : Ի՞այց եթէ ցուցակը այս հանգատեան խորշին վերցուի , ու քովիկը գտնուող առաջն խորշին , այսինքն Ա գրին խորշին որ բերուելու ըլլայ ,

Տե՛րութեալ 16 :

այս շարժումով վարի տախտակը խորշ մը յառաջ երթալուի , ու այս խորշը ելեկտրականութիւնը հաղորդող մարմինէ մը , այսինքն թէ պղնձէ կամ արօյրէ ըլլալուն , այս մետաղը սիւնակին թելերուն գոյչելով , ու խիցյն սիւնակէն ելած ելեկտրական հեղուկը հեռագրական թելին անցունելով , ելեկտրականութիւնը իր շրջանը կատարել կոկըսի :

Վերի տախտակին ցուցակը , Ի . գրին վրայ եղածին պէս , վարի տախտակը գալութեալ խորշ մըն ող յառաջ երթալով , ճամբան պղնձին տեղը ապակին սիւնակին հանդիպելով հոսումը ու

շրջանը դարձեալ կըդադրին , բայց Ե . գրին վրայ ցուցակը հաստատուածին պէս նորէն հազօրդողով մարմինը այսինքն պղինձը սիւնակին թելին գոյչելով նորէն հոսումը հեռագրական թելին կըհասնի ու շրջանը կըկատարուի , այս կերպով կրնաս Դ . ին , Դ . ին , ու միւս ամեն գրերուն անցնիլ : Ուրջապես վրայի տախտակին մէջ տեղը եղաղցուցակը . որչափ շուտութեամբ կարելի է նէ մեկ գրէն միւս գրերը անցունելը զեն մը չունենալով , նոյն շուտութեամբ ելեկտրական հոսումն ալ գիմոցի կայարանը կըհասնի կամ կըկտրուի :

Այս գործիքը լրատարի գործիքն ըլլալով , ասոր գիմացը միւս կայարանը հարկաւ լրաբերի գործիք մըն ալ ըլլալուն , վերց գրքեալ լրատարը , նոյն լրաբեր գործիքն ինչպէս բանեցունելը գիտնալու համար , ասիկայ ալ մասնաւոր կերպով բացատրել հարկ եղած է : (Տե՛ս դադիվան . 17)

Այս լրաբեր գործիքն ալ , ըստ ամենայնի լրատար գործիքին պէս բոլորակը Ա . Բ . Դ . Դ . գրուած կըոր տախտակ մը ըլլալով , միայն թէ , լրատարի տախտակին պէս հաստատուն չըլլալովիր առանցքին վրայ գիւրաւ կը գառնայ , ու իր վրան կամ կեզրոնը ցուցակ մը չունենալով , իրմէ գուրս հաստատուն պատին վրայ ճոմը սուր լեզուակ մը ունի , որն որ անանկ յարմարցուցած է որ լրատարի տախտակին վրայ որ գիրը որ ցուցակին տակը գայ նէ լրաբերին մէջն ալ նոյն գիրը լեզուակին աակը կը կու գայ :

Այս լրաբեր գործիքին ինչպէս գործելը հասկընալը դիւրին բան մըն է : Ուստի այս գործիքը , կամ թէ ըսենք բոլորտիքը Ա . Բ . Դ . Դ . գրուած շարժական տախտակը , ըստ ամենայնի շարնող ժամացոյցներուն (առաջ թօն ըստուած) ծանր ու կապարեայ գլանին նման ծանրութեամբ մը գառնալով վրան ժամացոյցներուն մէջը տեսնուածին նման երկու ոտքով ծանկ մը հաստատուած է (որուն մաշ կը ըստի) ու շարժական տախտակին բոլորտիքը եղաղ ակրաները այս ճանկին սորքերուն անցած են անանկ որ , երբոր տախտակը ճանկին սորքերէն խալրսի , այն ժամանակը կը գառնայ , ու երբ որ չիխալըսի հանգիստ կըկենայ ու չիկրնար գառնալ :

Թէ որ այս երկաթէ ճանկին ելեկտրական հոսումը չիհասնի սորքին մէկը միշտ տախտակին բոլորտիքը եղաղ ակրաներուն անցած ըլլալուն . 17 պատկերին մէջ տեսնուածին պէս , տախտակը

կը բռնէ , ու թող չխտար որ շարժում մը ընէ : Կար ներհակ , երբոր այս երկաթէ ձանկին ելեկտրական հոսում մը որ տրուի , այս հոսում մը նախ և առաջ սիւնակէն , ձանկին մօտ եղող ելեկտրական ձախարակը անցնելով , ու այս ձախարակին մէջտեղը գտնուող երկաթը մադնիս դարձընելով , ձանկին մէկ ոտքը իրեն կը քաշէ ու այն ոտքը հարկաւ բարձրնալով , ու տախտակին բոլորտիքը եղող ակռան ալ իրմէն խալքսելով , տախտակինալ տակը կապուած կապարեայ գնտակին ծանրութեամբը առանց արգելքի դառնալու կակսի : (Տեղ Պատիւ . 18)

Իսյց այս տախտակին տակը գտնուող անիւներն ալ , ժամագործի արուեստով այնպէս յարմարցուցած է որ , տախտակը որչափ որ ձանկէն խալքսի , ու կապարեայ գլանին ծանրութեամբը շարժում մը ունենայ , մէկ անգամուն , մէկ ակռայէն , կամ մէկ խորշէն , կամ որ նոյն է մէկ գրէն առաւել յառաջ չկրնար երթալ :

Ուստի դնենք թէ , (Պատիւ 15) լրատարի կայարանը եղող տախտակին կամ գործիքին ցուցակը , ու լրաբեր տախտակին վրայ եղող լեզուակը (Պատիւ 17.) այսինքն երկուքն ալ , գործիքին հանգստեան խորշին վրայ , այսինքն աստղին վրայ կեցած էն , կամ թէ այս երկու գործիքին ալ ելեկտրական հոսումը տրուած չէ , ու հեռագրական պաշտօնեայները կայարանէ կայարան իրեք գրով հօն բառը պիտի գրեն , նախ և առաջ պատրաստութեան զանգակը զարնուելով , պաշտօնեայները իրենց տեղը գալու , ու գործիքը պատրաստելով , մոտագրութիւն ընելու սկսելու են :

Լրատարի կայարանը , (Պատիւ 15.) սիւնակին ձախու ծայրին թելը գետինը իջեցունելով , աջ ծայրին թելն ալ այս հեռագրական գործիքին մէջէն անցունելով , հեռագրական թելին կրկապէ : Լրատարի կայարանն ալ (Պատիւ 18) նոր սիւնակի մը հարկ չըլլալով , միայն լրատարի կայարանէն եկող հեռագրական թելը պէտք է որ լրաբեր գործիքին մէջէն անցնի , կամ ալ ստոցգը գործիքին քովը մօտենայ , ու հօն թելին ճոխը գետինը թաղուի :

Վսկէց , աս կը հետեւի որ , լրատարի կայարանէն ելեկտրական հոսումը սիւնակին աջ ծայրէն գուրս ելլալով , սիւնակի թելերով լրատար գործիքին մէջէն անցնելով հեռագրական թելերուն կը հաղորդուի , ու այս կերպով լրաբերի կայարանը հասնելով , ու հօն ալ լրաբերի գործիքին մէջէն անցնելով գարձեալ գետիւ :

նը կրթաղուի , ու գլուխին պատկեն եւո դառնալով , ու սիւնակին ձափս ծայրը ելլարով , անկէ սիւնակին մէջը կը մոռնայ , ու շրջանը կը կատարէ , ու այս շրջանը վերցող քետ կերպերուն մէկուն միւ չցուցիք կամ կը շարունակուի ու կամ կը կուրուի :

Հիմա , (Պատմ. 15.) լրատարի կայտանը երթաղով , դործիւ քին ինչպէս բանիլը անմնենք , ու ըսենք թէ կայտանէ կայտարան և կայտարան ։ (Ծ) բայց պիտի դրսի : Եւ յա գործիքը տականին բանելու չափած , 15 երորդ պատկերին մէջ անմնուած երեսիթը ունի , այսինքն տախտակին վրայ եղող ցու ցակը հանգառեան կամ որ նոյն է , տառդի խորշին վրայ է : Հիմա գրեւու բառերնիս հօն բառը ըլլալուն ու ասոր առաջին գիրն ալ ։ ըլլալով , բնականարար ցու ցակը այս ։ գրին վրայ բերելու է , բայց նոյն ցու ցակը միւս գրերուն վրայէն չանցած ։ գրին վրայ չեկրնալով գալ , ցու ցակը հանգառեան խորշէն վերցուելով , նախ և առաջ , իր մօտը եղաղ ։ գրին վրայ կըրերուի . (Տես Պատմ. 16.) ու անկէ ։ ի ու անկէ ։ Դ ի անցունելով , վերցապէս ։ էն յառաջ որչափ գիր որ կայ նէ , ամէնուն ալ վրայէն զատ զատ ու շուռ շուռ ոլէաք է որ անցնուի ու ։ ին եկածին պէս քիչ մը կայ նուի : Հյուցակին գիրէ գիր անցնիլը , ցու ցակին վերի ճորժին տակը եղող ակռային , գրերուն գլուխը եղող խորշերուն ամէն մէկուն վրայ զատ զատ անցունելով ու հանելով կըլլայ : Աւ ցու ցակին ակռան այս խորշերուն խորժելով ու հանելով կըլլայ : Աւ ցու ցակին սկան պէտք է երբեմն տպակիի ու երբեմն պրնձի խորշը կը գորչի , ու ասով ալ ելեկորական հասումը կամ կը շարունակուի ու կամ կը կորուի : ու ասկէ յառաջ գարու շարժումն ալ , ան գին լրարերի գործիքին վրայ խիստ գիւրին կերպով կըզգացուի :

Մանկէ որ , ցու ցակը հանգառեան խորշէն ելլելով ։ ին խորշին վրայ եկածին պէտք , (Պատմ. 16) այս խորշին պղննածը սիւնակին թէլերուն գլուխը , ու ելեկորական հասումը անմիջապէս սկսելով , հեռաղբական թէլին վրայէն (Պատմ. 18) լրաբեր գործիքին ելեկորական հախտակին կը հանի , ու այս հախտակին մէջուեզր եղող երկամքը մագնիս դառնալով ու տախտակին ակռաները բռնող ճանկին ուորք ակռայէն խալսաւելով իրեն կը քաշէ , ու այն ժամանակը տախտակը ազատ ըլլալով , իրմէ կախուած կապարեայ գլուխին ծանրութէւամբը գառնալով միայն ակռա մը յառաջ կերթայ , ու այն պատճառաւ ։ Ե գիրը ցու ցակին տակը կուգայ : Աւ այս կերպով լրատարի տախտակին

ցուցակը, Այս վրայ եկածին պէս, անդին լրաբերի տախտակին Ա ն ալ իսկոյն իր վրան եղող լեզուակին տակը կուգայ:

Միայն թէ հն բառը ո բ գրերուն կարօտ ըլլալով, այս չպիտոց գրերուն վրային շուտ շուտ անցնելով և ին եկածին պէս քանի մը երկրորդական վայրկեան կը կայնուի, ու լրաբերի պաշտօնեայն այս կայնուածքէն համկընալով և գիրը թուղթի վրայ կառնու, և էն յառաջ գտնուող Ա. Շ. Պ. գրերուն վրային մէ կիկ մէ կիկ այնչափ շուտով կանցնուի որ, թէ լրատարի տախտակին վրայ այս գրերուն ցուցակին տակը գալը, ու թէ լրաբերի տախտակին վրայ նոյն գրերուն լեզուակին տակը գալը, արագութենէն գրէթէ չխունուիր, ու որ գրին վրայ որ քիչ մը եւել կայնուի, ու յատակ տեսնուելու որ ըլլայ մի այն պիրը ընդունուելով թուղթին վրայ կը դրուի:

և էն ետքը եկող գիրը Օ ըլլալով, լրատարի տախտակին ցուցակը, Դ. Ռ. Ա. Յ. Յ., ու միւս գրերէն ալ վերսպրեալ կերպիւ շուտ շուտ անցնելով Օ ին եկածին պէս քանի մը երկրորդական վայրկեան հոն ալ կը կայնուի: Օ էն ետքը եկող գիրնալ Ն. ըլլալուն, բայց այս գիրը թէպէտ բառ կարգի այբուբենի Օ էն յառաջ է, այլ որովհետեւ տախտակին լեզուակը ետ չիկնար գառնալ, ուստի պէտք է Օ ին կողմանէ յառաջ երթալ ու մինչեւ վերջին Ֆ գիրը հասնիլ, ու անկէց ալ հանգստեան խորշին անցնիլ, ու հանգստեան խորշն Ա ին ու անկէց ալ Վ ին ու միւս գրերուն վրային շուտով մը անցունելով Ն. ին հասնին պէս հոն կը կայնուի: Այս սկզբամբ որ գիրը որ ուզուի նէ կայտրանէ կայտրան դիւրութեամբ կրնայ նշանակուիլ, և միմիայն գժուարութիւնը այն է որ՝ նախընթաց գիրը գրուելէն ետեւ, ետեւի գրերէն մէկն ալ նշանակել հարկ որ ըլլայ, ցուցակը ետ չիտառնալուն, յառաջ քշելով ու բոլոր առջի գրերուն վրային անցունելով ու ամբողջ պտղոց մը ընելով, հանգստեան խորշը կը դարձնի, ու ասկէց նորէն սկսուելով, ու զուած գրին վրան կը բերուի:


Ահա այս է, բոլորտիքը այր ու բեն զրուած կը դր տախտակիներով գործադրած փոխադարձ հեռագրական նշանադիրերը որն որ թէպէտ և բոլոր Աւրուպայի մէջ երկաթի ձննապարհներուն վրայ կը գործածուի պէնէ, կամաց կամաց ասոր տեղնալ կէտով ու գծով եղած նշանագիրները պիտի բռնեն:

Ուրիշ ժամկեր հետագործութեան նշանագրոց վեց :

Դաղղիսցի մէջ տէրութեան գործքերուն համար գործածուած հեռագրական նշանագրերը, թէպէտ և բատ ամենայնի վերցդրեալ լրատար ու լրաբեր տախտակներուն ու ասոնք շարժող գործիքներուն կը նմանի, բայց աս նշանագրերը այբ ու բեռով չըլլալով օդային հեռագրութեան յատկացուցած ձեւերով ՚ի գործ գրուելուն ասոր ալ մեկ մասնաւոր բացատրութիւն մը տալ պատշաճ կը սեպենք :

Ոիսյն թէ նաև այս ձեւ հեռագրական նշանագրերը Դաղղիսցի մէջ կամաց կամաց անգործածելի ըլլալուն ժամանակ պիտի գայ որ, բոլորովին վերնալով, միայն յիշատակը մնալու ըլլանալ հիմակուց կը ծանուցանենք :

Օդային հեռագրութիւն ըսածնիս, հինուց գործածուած ու լեռնէ լեռ տեսնուած նշանակներ ըլլալուն, ասոնց պինդ պարզը սիւնի մը վրայ յարմարցուցած երեք կոտր տախտակով ՚ի գործ կը գրուի որն որ իրենց ձեռվն ալ ցուցընենք :



Ու ասոնց նման ուրիշ նշանակներ կամ ձեւեր են որոնց ամէն մէկը մէյմէկ գիր կամ մէյմէկ թուանշան կը ցուցընէ :

Ես նշանագրերը թէ որ ելեկորական հեռագրութեան վերածենք, ըստ ամենայնի անգղիացոց գործածած ելեկորական հեռագրոց պէս տախտակի մը վրայ, իրարմէքի մը հեռու եղող երկու մագնիսի ասեղով ՚ի գործ կը դրուի : Բայց ինչպէս որ վերը տեսնուեցաւ, օդային հեռագրոց մէջ որովհետեւ մէջ տեղի տախտակը միշտ տնշարժէ, ուստի ելեկորական հեռագրոց մէջ այս միջն տախտակին հարկ չըլլալով մոքէն կը բռնուի, ու որոնք մենք վարը կէտերով ցուցըցած ենք :

Եսիկայ օրինակով ալ բացատրենք :

Առաջին մագնիսի ասեղ

Երկրորդ մագնիսի ասեղ

Վհա այս ասեղներու միջոցով ՚ի գործ դրուած վերսոյգը եալ
նշանագրերը :



Ու միւսներնալ ասոնց նման յարմարելու է :

Եսկեց յայտնի է որ վերսոյգը եալ մագնիսի ասեղներուն ամեն
մէկը ուժը կերպ շարժում կրնայ ունենալ վարը դրուած ձեւ-
երով :



Վհա ասոնք են գաղղիայի տէրութեանը գործածած ելեկ-
տրական հեռագրոց նշանագրերը, ու ասոնց գործիքներնալ,
վերսոյգը եալ իններորդ գլուխյն մէջ բացատրուած, ու Ա. Բ. Գ.
գրերու բաշխուած խորչերով յարմարցուցած կլոր տախտակնե-
րուն քատ ամենայնի նման են : Բայց խորչերուն մէջ Ա. Բ. Գ.
գրուելու ասեղ, այս մագնիսի ասեղնն զանազան գիրքերը գրո-
ւած են, որ թէպէտ նշանակութեամբ Ա. Բ. Գ. ի հետ նոյն
են, բայց տէրութիւնը որ դիքը որ գրին յատկացուցած է
նէ միայն ինքը գիտէ, և երբեմնալ կըփոխէ ալ, որով գաղտնի-
քը չգիտցողը այս նշանագրերէն քան մը չիկնար իմանալ ու
տէրութիւննալ ուզած թզմակցութիւնը ծածուկ կլոնէ :

Ու երջապէս այս լրատար ու լրաքեր նշանագրոց գործիքները,
այս սկզբանց վրայ, ուրիշ շատ կերպով ալ յարմարցրնելը կա-
րելի ըլլալուն, ու Գաղղիա, Պէլճիգա, Բրուսիա, Ապասօննա,
Ֆիլէմէնկ, Ըւսթըրիա, Պալիկէրա, ու Ամերիկա ու ուրիշ տե-
ղեր ալ մէջմէկ կերպ ըլլալուն, լուրերուն չուշանալով, մէկ
վայրկենի մէջ երթալ գալուն, միայն ասիկայ հիմակու հիմայ
արգելք մը սեպուած է :

¹ Երկու մագնիսի ասեղնն մէջ աեղը եղող կետը ճայտով օդային հեռագրոց իր-
եւ միջն տախտակը բռնելու է :

Ղրատարի գործիքը ինչ ձեւ որ ըլլայ , ու նշանագիրերը ինչ սկզբան վրայ որ ըլլան , հեռագրական պաշտօնեայի մը խաւրելու լու լուրը նախ և յառաջ իր գիտցած նշանագրերավը թշուղմի մը վրայ գրելը անշուշտ պարտաւորութիւն մընէ . Այս նշան նազրերը թիւ որ կայարանէ կայարան փոխութն , ամեն պաշտօնեայ անիկայ իր գործածած նշանագրերաւն թարգմանելու ոտիւ պուերով , ասկէց որչափ ժամանակ կարաւիլը ամեն մարդ դիւրու կրնայ մակարերեւ :

Օրինակի համար , կոստանդնուպոլսէն Անտոն լուր մը խաւրուելու որ ըլլայ , նախ և յառաջ Օսմաննեան հեռագիրը ստիկայ Աւոմբրիայի հեռագրին սկսի խաւրէ , ու Աւոմբրիան Երուսալիմին , ու Արուսիան Գաղղրիային , ու Գաղղրիան Պէլճի գային , ու Պէլճիկան Անդ զիսյին սկսի անցունէ :

Ուստի , Օսմաննեան , ու Աւոմբրիայի , Երուսալիմի , Գաղղրիայի , Պէլճիկայի , ու Անդ զիսյի հեռագրական նշանագրերը իրարու չի յարմարելու որ ըլլան , լուրի մը կամ թուղմի մը վեց տեղ զատ զատ թարգմանուելու ըլլալուն , ասոր որչափ ժամանակի կարու ըլլալը յայտնի բան մընէ . Այս կերպ հեռագրերուն մէջ ուրիշ դժուարութիւն մըն ալ կոյ , անանկ որ եթէ նշանագրերու մէջ սխալ մը որ ըլլայ , սխալ սկզբնագրին մէջնէ եթէ թարգմանութիւնն մէջնէ մի , մէկէն ՚ի մէկ գիտնալը դժուարին բան մընէ . Ուստի հարկ կրլայ սխալ կարծուած նշանագիրը մինչեւ առաջին սկզբնագրին ետ խաւրեւ . ասոր ներհակ , կէտ ու գծով յարմարցուցած նշանագրերը խաւրովը իրերեւ թիւ իր ձառքափ գրելով , ու գրած ձեւերը ամեն կայարանի մէջ մնալուն , սխալ մըն ալ պատահելու որ ըլլայ , շտկելն ալ խիստ գիւրին բան մընէ .

Ուստի ինչպէս որ կը լուենք , ամեն տէրութիւն կըմոմքայ այս կէտ ու գծով եղած հեռագրական նշանագրերը , ընդհանուր գործածութիւնն յատիացընեւ , ու Գերմանիայի տէրութիւնները հիմակուց այս սկզբունքը իրենց մէջը տարածերով , առ համարակ գործածութիւնն ըստալու բաժայիրութիւն տուած են :

Այս կէտ ու գծով եղած նշանագրերը Ամերիկայի Որու անուն վարպետը հնարած ըլլալուն , իր անունովը Ոօրու Հեռագիր կըկոչուի . ու այս նշանագրերը թէպէտեւ ու թէրորոդ գիտցն մէջ բատ բաւականի բացատրուած են , բայց մէկ համառ ստովանդակութիւնն ալ կարճ ՚ի կարճ հաս աեզր ստորագրեց

անպատշաճ չենք համարիր :

Երաբեր գործիքին մէջ, մէկ ելեկտրական մագնիսութեան երկաթ մը ըրալով, և լեկտրական զօրութիւնը կամ հեղուկը այս երկաթին հասածին պէս երկաթը մագնիս կըլլայ, ու հռուստ մը կտրածին պէս մագնիսը երկաթը կըդառնայ :

Այս մագնիսը, իր մօտիկը եղող, ճոմթը սուր մուրճի մը կութը իրեն քաշելով կամ ձգերով, մուրճին ծայրն ալ երբեմն վեր կելլայ ու երբեմն վար կիցնայ : Այս մուրճին տակը զսպանակի զօրութեամբ ինքնիրեն գարձող փայտէ դլանի մը վրայ, երկայն շերտի ձեւով թռողիթ մըն ալ ըրալուն, այս թռողիթը մուրճին տակեն միշտ գեղ ՚ի յատաջ կըքարէ, ու մուրճն ալ այս թռողիթին երբեմն կըդպչի, ու երբեմն շիդովիր, երբեմն թռողիթին վրայ քիչ կըկենայ, ու երբեմն շատ կըկենայ : (Տես պատկեր 43) :

Երաբարի կայարանին մէջ գանուող կալվանեան սիւնակը գործածող մարդը ըրաբերի կայարանին մէջ գանուող մագնիսական երկաթին վրայ ելեկտրական հոսումը ու զածին պէս թռող տալով ու ուզածին պէս կտրելով, այս գործողութեամբ մուրճ նալ թռողիթին վրայ ուզածին պէս կը ձգէ ու կը վերցընէ :

Թէ որ մուրճը թռողիթին վրայ քիչ ժամանակ կենայ թռողիթին վրայ կէտ մը, ու թէ որ շատ ժամանակ կենայ զիծ մը կը նշանակուի :

Աւ այս կէտ ու գծերուն զանազան համեմառութեամբ իրարու քով գար, գաշնաղրութեամբ մը Ա, Բ, Գ, զրերու վերածելով զանազան այր ու բենի նշանագրեր կ'ելլան :

Այս սկզբանամբ, լուր մը կայարանէ կայարան հասածին պէս պաշտօնատէրը գծով ու կէտով գրուած լուրը հասարակ զրերու վերածելով կամ թարգմանելով, լուրը որին ուզուած է նէ անոր կը խառըէ, ու լուրը խառըզ մարդուն իրեն թէ իր յետու գրած, կէտով ու գծով զրոշեալ շերտաձև թռողիթը հեռագրական պահարանին մէջ զգուշութեամբ կը պահէ : Այս այս է Աօրսի հեռագրութեան համառօտ բացարարութիւնը :

Բ Ա Վ Ե Ն Դ Ե Ա Ռ Թ Ւ Տ Ե

Ահա հիմայ վերէն վար գրածներնիս, մէկ բոլանդակուր թեան մը ամփոփելով, համառօտիւ մըն ալ վերջին բացատրութիւնը տալու ենք :

Աշխարհիս մէկ ծայրէն միւս ծայրը, մետաղէ թել մը քաշուելու որ ըլլայ, կամ թէ ալ աղէկ հասկցուելու համար, օրինակի վրայ, կոստանդնուպօլսէն Փարիզ մետաղէ թել մը որ քաշուելու ըլլայ, հեռագրին պաշտօնեայն, վերյգրեալ զօրաւոր կարլանեան սիւնակի մը միջոցով, այս թելին վրայէն մէկ ձոթէն միւս ձոթը, ուղածին պէս ելեկտրական հոսումը քաշընելով, ուղածին պէս ալ այս հոսումը կրնայ կտրել :

Կոստանդնուպօլսէն թող տրուած կամ սկսած հոսումը Փարիզ հասնելու համար ամենեւին ժամանակի մը կարօտ չէ, կամ թէ ըսենք անանկ քիչ ու պղտի ժամանակի մը կարօտ է որ, մարդ չի կրնար չափել, ըսել է որ մէկ աչք մը բանալու ու գոցելու ժամանակին քիչ տևողութեան մը կարօտ է :

Կոստանդնուպօլսէն դէպ ՚ի Փարիզ քաշուող երկայն թելին ուր տեղէն որ ուղուի նէ, թէ կամօք ու գիտութեամբ, ու թէ արկածով մը, թելին երկայնութեանը վրայ, միջոց մը կամ թէ հասուած մը ըլլալու որ ըլլայ, նոյն վայրկեանին մէջ բոլոր թելին վրայ հոսումը կը կտրուի ու անզգալի կըլլայ :

Որպէս զի ելեկտրական հոսումը կոստանդնուպօլսէն Փարիզ երթայ ու գայ, կամ թէ շրջան մը ընէ, պէտք է որ կոստանդնուպօլիս գանուող կարլանեան սիւնակին ձախ ծայրէն, այսինքն թէ զինկէն ելած թելը հոն գետինը թաղուի, ու աջ ծայրէն այսինքն թէ պղնձէն ելած թելը, մինչև Փարիզ երկնալով, այս թելն ալ հոն գետինը թաղուի : Ու փոխադարձաբար այս վիճակին մէջ ելեկտրական հոսումը կոստանդնուպօլսէն սկսելով, ու հեռագրական թելին վրայէն քալելով Փարիզ կը հասնի, ու Փարիզի մէջ գետինը թաղուելով, ետքը գետին բախէն կոստանդնուպօլիս կը գառնայ, ու այս պատճառաւ, լուր խառըելու յատկացեալ գործիք մը Պօլսոյ մէջ, ու լուր առնելու գործիք մըն ալ Փարիզի մէջ հարկաւ գտնուելու են :

Այս երկու գործիքին մէջն ալ, իրենց գտնուած կայարանին ելեկտրական թելը, կամ որ նոյն է ելեկտրական հոսումը անցնելու որ ըլլայ, Պօլս, լուր տանող գործիքին շարժումով ար-

տաղրած նշանագրերը, Փարիզաւուր առնուլ գործիքին վրայ, իսկցին ու ըստ ամենայնի կըտեսնութին:

Աւատի, Պօլիս գտնուող հեռագրական պաշտօնեաց մը ու զած ժամանակը Փարիզի մէջ զանգակ մը չակելով, հոն գտնուող միւս պաշտօնեացն, լուր առնելու գործիքին գլուխը կրնայ կանչել ու հինգ կերպ հեռագրական նշանագրերով, կընայ իր միաբր Պօլսէն Փարիզ հասկըցունել այսպէս:

ԱՅԱ. ՏԻԿ: «Բանի հը ճագնիստիան առնելով աջ ու ձախ, եպեւ ու յառաջ շարժելով»:

ԵՐԿՐՈՐԴԻ: «Օ շատ երիտը ճագնիս բարյանելով, ու այս արդեւագիտ ճագնիսով ալ մէկ երիտը իսմ ճարշացը, վէր առնելով իսմ վար յիշելով, իսմ թէ ճարշին իշնալու ու ելաւը շրջանց մը առըլով»:

ԵՐԵՐՈՐԴԻ: «Պօլսէն, Փարիզ գործիքին մէջ գործած չերտայիւն ու պիտի այս բաշտրութեամբ մը իշնած ու չըսուծ թաղըլի մը վայ իշելու իսմ գըծեր թափելով, ու առան Ա. Բ. Պ. գրերուն թիթելով»:

ՀԱՐՄՐՈՐԴԻ: «Ալլըրիւն Ա. Բ. Պ. գրաւած իշը թիթեամի մը, Պօլս այ մէջ ու գիրը ու առաջինեւ, ասիրութեամբ բարյանելով մը իշնալուն գործած նայ գրերը, լուսամի մը թիթելով»:

ՀԻՄԿԵՐՈՐԴԻ: «Օ տային հետագրութեան նշաները, երիս ճագնիսի անդըլ քայիտովի մը վայ շարանելով»:

Ըստ հինգ ձեւ նշանագրերուն որն որ ուղուի նէ, հիմակու հիմայ վայրիկեանի մը մէջ Պօլսէն Փարիզ անցունելը, ամենազիւրին գործողութիւն մը ըլլալուն, գուցե այն ժամանակն ալ հեռու չէ որուն մէջ, մէկ վարպետ բիանօ չալող մը, Փարիզ իր սենեկին մէջ նատելով, ու մէջէն ելեկարական հոսում անցնող բիանօ մը չալած ատենը, Պօլիս ալ անոր նման բիանօյի մը վրայ այն վարպետին չալած ձայները պիտի առնուին այն ձամքով, կամ թէ Փարիզ իր սենեկակը նատող վարպետ նկարիչ մը, ձեռքի կապարեաց գրիը շարժած ժամանակը, կատանդնուազօյիս, քիմիական բազագրութեամբ զանգուած թուղթի մը վրայ, Փարիզ գրուած նկարին ըստ ամենայնին պիտի արտագրի:

Ասկէց ի զատ, ելեկարական կամ կալվանական աղդեցութեամբ Պօլսէն Փարիզ դանուող թնդանօթի մը կրակ տալ, կամ թէ ծովին տակը գրուած վառօդը բանցրնել, ժամացոյց բանեցրնել, արևու պէս պայծառ լցո հանել, նկարաւոր կերպասներ հիւսել, մետաղները իրարու հետ ուկեղծել, ստակի կամ մե-

տայլի ու ասոնց նման բաներուն առանց կաղապարի ըստ՝ ամենայշնի հանել, որ ասոր նման ու իրարմէ զարմանալի հաղար կերպ գործողութիւններ ալ կ'ըլլան ու պիտի ըլլան որ, ասոնց երկայն բարակ բացատրութիւնը հարկաւ մեր նպատակէն դուքս է :

Ահա ասանկով միայն հեռագրական նշանագրոց գործածութիւնը, ու ան ալ ուսումնական լեզուէն դուքս, երբեմն օրինակով ու երբեմն պատկերով կամ կրկնութեամբ, բաւականապէս բացատրել կրցանք կը կարծեմ:

Անթերցող բարեկամ, մէկ երկու անգամ այս տետրը մոտադրութեամբ կարդալով հասկրցա՞ր արդեօք

“Երկաթէ թելով մը քաղաքէ քաղաք ի՞նչպէս խօսակցութիւն կըլլայ, կամ թէ թելի մը վրայ յէն լուրերը ի՞նչպէս կերթան կուգան ու :


Այս արդիւնքին ձեռնհաս ըլլալու որ ըլլանք, մեր յանձնառու եղած այս դոցզն նեղութիւնը բոլորովին մոռնալով, մենք զմեզ արտաքոյ կարգի երջանիկ ու բաղդաւոր կըհամարինք :



Ց Ա Ն Կ


ՑԱՌԱՋԱԲԱՆ	3
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԱԲԱՆ · ԱՀԱՐԴԻՆ Աշ ԳՐԵՎԵՆ Ա-ՐԻՆ ԽԱՐԴԱՆ-	
Հ-Ն ԿԵՐ Հ-Ն ՀԱՄԱՐԵՎԻՐ-ԵՒ-ՆԸ ·	5
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ · Ե-ՖԻԴՐԻ-Ա-Խ-Ե-Ն Վ-Հ-Յ- :	9
ԳԼՈՒԽ ԵՐԲՐՈՐԴ · Ե-Պ-Ի-Հ-Ն Ե-Խ-Ե-Ն Վ-Հ-Յ- :	16
ԳԼՈՒԽ ԶՈՐՅՈՐԴ · Ե-Պ-Ի-Հ-Ն Ե-Խ-Ե-Ն Ե-Ր-Ո-Ն , Կ-Ե-Ա-Գ-Ր-Ա-Խ-Ա-Ն	
Ն-Հ-Ն-Գ-Ր-Ե-Ր- Բ-Ն-Ղ-Ե- Գ-Ր-Ե-Ջ-Ե-Ւ-Ը :	20
ԳԼՈՒԽ Ճ-Խ-Ե-Ր-Ո-Ր-Դ · Ճ-Ե-Ա-Գ-Ր-Ե-Վ-Ն-Ե-Ր-Ո-Ն , . . . Կ-Ե-Ա-Գ-	
Գ-Ր-Ե-Խ-Ա- Խ-Ե-Ր-Ո-Ն Ա-շ- Գ-Ր-Ե-Ջ-Ե-Վ-Ն-Ե-Ր-Ո-Ն , . . . Ն-Հ-Ն-Գ-Ր-Ե-Ր-Ո-Ն յ-ա-դ-ի-ա-	
յ-ա-յ-ո-ծ շ-ն-ե-լ-ս Գ-Ր-Ե-Ջ-Ե-Ն-Ե-Ր-Ո-Ն Բ-Ա-Ջ-Ե-Ր-Ե-Վ-Ն-Ե-Ր-Ո-Ն :	26
ԳԼՈՒԽ Գ-Ե-Ց-Ե-Ր-Ո-Ր-Դ · Ո-Ւ-Գ-Ն-Ի-Ն շ-ը-ր-ո-ւ-ե-մ-ի Կ-Ե-Ա-Գ-Ր-Ա-Խ-Ա-Ն	
Խ-օ-ս-ի-շ-ա-լ-ե-ա-ն Վ-Հ-Յ- :	30
ԳԼՈՒԽ Ե-Օ-Թ-Ն-Ե-Ր-Ո-Ր-Դ · Ե-Ր-Ե-Ր- Վ-Հ-Յ-Ն-Ն · Ա-յ-ի-ն- խ-ի-ւ-լ	
Ե-ր-ի-ի-ի-ն , Ե-Ֆ-Ի-Դ-Ր-Ա-Խ- ջ-ը-ր-ո-ւ-ե-մ-ի մ-գ-ն-ի տ-ա-ն-ա-լ-վ-լ , յ-ա-բ-ա-ր-ց-ո-յ-ա-ծ	
Ն-Հ-Ն-Գ-Ր-Ե-Ր- Վ-Հ-Յ- :	36
ԳԼՈՒԽ Ո-Ւ-Թ-Ե-Ր-Ո-Ր-Դ · Ե-Ր-Ե-Ր- Վ-Հ-Յ-Ն-Ն · Ա-յ-ի-ն- ձ-ե-ր-մ-ի	
լ-ո-ղ-ի Վ-Հ-Յ- , Ե-Ֆ-Ի-Դ-Ր-Ա-Խ- ա-ր-է-յ-ո-ւ-ե-մ-ի ա-ր-տ-ա-ր-է-ե-լ ի-ս-պ-ո-ս-ո-ւ Գ-Ա-.	
Ն-Հ-Ն-Գ-Ր-Ե-Ր- կ-ե-ա-գ-ր-ա-խ-ա-ն Ն-Հ-Ն-Գ-Ր-Ե-Ր- Վ-Հ-Յ- :	40
ԳԼՈՒԽ Է-Ս-Ն-Ե-Ր-Ո-Ր-Դ · Ե-Ր-Ե-Ր- ճ-ա-մ-բ-ա-ն-ե-ր-ո-ն Վ-Հ-Յ- , . . . Ա-.	
Բ- . Գ- . Դ- . Գ-Ե-Ր-Ե-Լ Գ-Ր-Ե-Ջ-Ե-Վ-Ն-Ե-Ր-Ո-Ն Կ-Ե-Ա-Գ-Ր-Ա-Խ-Ա-Ն Վ-Հ-Յ- :	45
ԳԼՈՒԽ Տ-Ա-Մ-Ն-Ե-Ր-Ո-Ր-Դ · Ո-Ւ-Ւ-Ն-Ի-Ն Կ-Ե-Ա-Գ-Ր-Ա-Խ-Ա-Ն Ն-Հ-Ն-Գ-Ր-Ե-Ր- Վ-Հ-Յ- :	52
Բ-Ո-Վ-Ա-Ն-Դ-Ա-Կ-Ո-Ւ-Թ-Ի-Ն :	56


33 Երորդ Երեսին տամնըմէկերորդ տողը , ՔԼ ՏԸ ՀԵռաւէն ԵՌ
ԽԵՐԻ ՏԸ ԲԵԼ բառւածը սիսալ ըլլարվ , ուզիզը ՔԼ ՏԸ ՀԵռաւէն Ա-
ԳՈՒՅՆԴ ԴԵՅՅԵ ԲԵԼ ՏԸ պիտի ըլլայ . Ասկէց ՚ի զաա քանի մը ուրիշ
ուզագրութեան ու տպագրութեան սիսալներ ալ կան գործոյս
մէջ , որն որ աչալուրջ ընթերցողը դիւրաւ կրնալով հասկընալ
ու շտկել , հոս կրինելու աւելորդ սկզած ենք :



ԱՌԱՋԻՆ ՊԱՏճԱԿԵՐ


Այս վիճակին մէջ գտնուող սիւնակին մէջ, ելեկտրական զօրութիւն չիկրնար ըլլալ. ինչու որ, զինկը պղնձին. կամ թէ ձախ ծայրը աջ ծայրին հետ հաղորդող թելերուն մէջուղը բաց է: Ուստի մինչեւ որ այս երկու թելերը իրարու չիկաղին, ելեկտրական շրջանը չիկրնար առագրութէ:






ԵՐԿՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՍԿԵՐ

Վայս սիւնակին մեջ, ելեկտրական զօրութևան շրջանը սկսած է, ինչու որ գինկը այսինքն ձախ ծայրը պղնձին այսինքն աջ ծայրին հաղորդող ող թելերը իրարու կապած են, ուրիշն ելեկտրական զօրութիւնն ալ սկսած է իր շրջանը ընկելու:




ԵՐԵՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՍԿԵՐ

Վահանակի մէջ երեկոտրական զօրութեան շրջանը ներդորձելու սկսած է, ինչու որ, թելերը որչափ ալիրարու կպած չեն նէ, գետնին տակը թաղուած ըլլալնուն, երեկոտրական շրջանը գետնին տակէն կառարուելով, երկու թելն ալ իրարու կպած կըսէպուին :




Հեռագրական լուրը խաւրող
կայարանը : (օբյեկտի համար
Աշրիաննապալմ) :


Հեռագրական լուրը առնող
կայարանը : (օբյեկտի համար
Իրասանդնուզօլմ) :



ՉՈՐՏՈՐԴԻ ՊԱՏԿԵՐ


Այս պատկերը հեռագրական լուրը խաւրող կայարանին սիւնակն է, որն որ մինչեւ լուրը առնող կայարանը ելեկտրական զօրութիւնը թելով մը հասցունելու վրայ է : Լուրը խաւրող ու լուրը առնող կայարանին միջոցը կամ հեռավորութիւնը որչափ քիչ կամ շատ ըլլայ գեն մը չունի :






ՀԻԿԱԳԵ ԲՈՐԴԻ ՊԱՏՏԿԵՐ

Այս վիճակի մէջ գանուռղ սիւնակի մը մէջ, ելքեկտրական զօրութիւնը նախ գետնին տակէն անցնելով, մինչեւ լուրը առնող կայարանը կը հասնի, ու հոն թելին վրայէն քալելով նորէն սիւնակին մէջ կը մտնայ:




Լուր իսուրող կայտանել:




Լուր առնող կայտանել:


Կայտանել կայտան անորոշ
հեռաւորութիւն:



ԱԵ ՑԵ ԲՈՒՐԴԻ ՊԱՏԿԵՐ


Աշրկու սիւնակ քովից քով գալով, Ա օլոյեան հարդից ըստ
ուած սիւնակներու շաբք մը եղած են, Քովից քով եկող
այս սիւնակները, որչափ որ շատ բլան, արտադրած ելեկ-
տրական զօրութիւնն ալ այնշափ շատ կըլլայ, Ա յսպիսի
սիւնակներուն թուոյն չափ մը չմարտուելով, որչափ ու
քանի հատ ուղուի նէ քովից քով կընայ բերութւ:





Ե Օ Թ. Ե Բ Ո Ւ Դ. Պ Ա Տ Կ Ե Բ

Այս սպառկերը գեղ ՚ի հիւսիս նայող մագնիսի ասեղ
մընէ . Որչափ աղ հիւսիսէ հարաւ , այսինքն ասեղին գեղ
՚ի երկայնութիւնը , մեապքաապաս պղինձ թեւ փաթթը-
ված է ալ նէ , այս թելերուն երկու ճոմը բաց ըլլալուն ,
ելեկարականութիւն չարտադրուիր , ուստի և ամեն բան
իր բնական վիճակին մէջը կըկենայ :



Լուր խռորզ կայաբանը :

Լուր առնող կայաբանը :


ՈՒԹԵ ԲՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Ունակէն ելեկտրական զօրութիւնը գուրս ելեկտր.,
մագնիսի ասեղին բոլորտիքը փաթթուած մետաքսազատ
պղինձ թելին հասած ըլլալուն, մագնիսի ասեղն ալիսկցն
հիւսիսային կողմը թող տալով, գէալ ՚ի արեւելք դար-
ձած է :

WILHELM WILHELM WILHELM


Wilhelm Wilhelm Wilhelm
Wilhelm Wilhelm Wilhelm
Wilhelm Wilhelm Wilhelm

Օմանէւ. զոգոնոկե կո-
խուած երկամք կոս պող-
ովոտ զաւազան :




ԻՆՆԵՐՈՒԴ. ՊԱՏԿԵՐ

Վ.յա պատկերը, կապարեայ զրիչ ձեսի կոսը ու զուս
երկամքի մը կոսոր ըլլալուն, վրան փամթթուած մետաքսա-
պատ պղինձ թելին երկու հօմքը բաց ըլլալուն, ելիկորա-
կան հոսում կամ շրջոն շիկրնար ունենալ : Վ.յա պատճա-
ռաւ նոյն երկամքը մագնիս ըլլալ շիկրնալով, օձաձեւ զբո-
պանակէն կախուած երկամքէ կամ պազպատէ զաւազանը
իրեն չէ կացած քաշէլ : Ու սասանկով ամեն բան իր բնա-
կան վիճակին մէջը կեցած է :



ՏԱՄՆԵՐՈՒԹԻ ՊԱՏԿԵՐ


Ոխնակէն ելած եղեկարական զօրութիւնը , կապարեաց գրիչի ձեւով զուտ ու կլոր երկաթին վրայ փաթթուած մետաքսապատ թելին վրայ շրջան ընելու ըսկաած ըլլալուն այս երկաթը մագնիս դառնալով , օձաձեւ զսպանակէն կախուած երկաթէ կամ թէ պողպատէ դաւազանը իրեն քաշած է :



ՏԱՄՆԸՆԹԵԿԵ ԿԵ ՐՈՌԴ ՊԱՏԿԵՐ

Այս պատկերը ելեկտրական մագնիսի ձախարակ մընէ ,
այսինքն թէ կապարեայ գրիչի ձեւով զռւտ ու կլոր երկա-
թի մը փրայ , շատ մը մետաքսապատ բարակ պղինձ թէլ-
փաթթուած ձախարակ մընէ :


Համարական գործառություններ



ՏԵՍՈՒԵՐԿԱՆ ԵՐԱՐԴԻ ՊԱՏԿԵՐ

Վայս պատկերը, կապարեայ գրիշի ձեւով կըսը ու զուտ երկաթի մը պատկերն է, որուն բոլորակիքը մետաքսապատքարակ պղնձի թել փաթթուած է, ու թելին երկու ճոյթն ալ իրարու կպած է։ Հասարակ ու զօրաւոր մագնիս մը այս երկաթին քայլը բերուելու որ ըլլայ, պղնձէ թելին վրայ ելեկտրական հոսում մը շըջան ընելու կոկոսի։ Մագնիսը անշարժ կեցածին պէս շըջանն ալ կըկայնի, մագնիսը ետ քաշուածին պէս շըջանը նորէն կոկոսի, բայց հակադարձ կերպով կը հասի։

Լուր առնեղ կայտան :




ՏԱՍՈՒՏԻՄԵ ՔԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Այս պատկերը, Որս կամ Պէն վարպետներուն հնարած հեռազբութեան լրաբեր գործիքն է :

Խուրձին ճոմթին տակը եղող ճախարակին փռաց, շերտի ձեռով ու քիմիական դեղով համակեալ թուղթ մը գրաւած է որ, գլանը քանի որ գառնաց թուղթն ալ յառաջ կերժաց : Այս պատկերին մէջը, մուրձին ճոմթը դեռ թուղթին փռաց դպած չէ, ինչու որ ելեկտրական մագնիսի ճախարակը, լրատարի սիւնակին ելեկտրական զօրութիւնը առած չըլլալուն, մէջ աեղը գանուող կապարեայ գրիչի նման զուտ երկաթը մագնիս եղած չէ, ու այս պատճառաւ սուր ճոմթով մուրձին կոմքն ալ իրեն քաշած չէ :


Լուր առ աղ կոցորդն :

Լուր առ նոր կոցորդն :



ՏԵՍՆ Ը Զ Ա Ր Մ Ե Բ Ո Ւ Դ Ի Պ Ա Տ Կ Ե Ր


Այս պատկերն ալ, Ո՞րս կամ Փէն վարպետներուն հնարած հեռագրութեան լրաբեր գործիքն է . Այս գործիքին մէջ գանուող ելեկտրական մագնիսութեան ձախարակը, լրատարի սիւնակէն ելեկտրական զօրութիւնը առած ըլլալուն, ձախարակին մէջի երկաթը մագնիս դառնալով, մուրճին կոմը իրեն քաշած է, ու այն պատճառաւ մուրճին ճոթն ալ քիմիական գեղով համակեալ թուղթին դպչելով, ելեկտրական հեղուկին քիչ կամ շատ հոսելով կէտ կամ գիծ թափելու վրայ է .




ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԲԵՐ

Երկաթէ ճամբայներուն գործածուած , ու Ա. Բ. Գ.
Դ. գրերով գործադրած հեռագրական լսատար գործիքին
պատկերն է : Ոիւնակէն ելլոզ թելք , փարի առխտակին ա-
պակի խորշին դողած ըլլալով , ու ապակին , ելեկարակա-
նութիւնը չհաջորդող մարմին մը ըլլալուն , գործիքը հան-
գլատեան մէջ է , այսինքն չիրանելու վիճակին մէջն է . ու
ասանկով վրայի առխտակին վրայ եղաղ ց շցոկն ալ հան-
գլատեան խորշին վրայ է , կամ որ նոյն է ասուղին վրայ է :
Այս վիճակին մէջ գործիքը չիրանելով , ամեն բան իր բը-
նական վիճակին մէջն է :


Ա. բան Ա. Բ. Գ. գրուած վերին առխտակին ամէ
բողք չիգրուելուն , կամ թէ միայն կէօը գրուելուն պատ-
ճառը , առկը գտնուող ու պղինձ ու ապակի խորշերով
յարմարցուցած վարի առխտակին կէսն ալ ցուցնելու
համար է :






ՏԱՐԱՎԱՐԵՑ ՑԵՐՈՒՄԴԻ ՊԱՏԿԵՐ


Տասներենգերորդ պատկերին մէջը գծաղրածին ըստ ամենայնի նմանն է . Խայց միայն այս պատկերին մէջ , վերի տափառակին փառ գանուող ցուցակը , հանդսական կամ տառղին խորչէն հանու ելով և գրին խորչին փաց քերուած բլալուն , վարի տափառակին ալ գարձուցած , ու խորչ մը յառաջ տարած է . ու ասանկով պղնեած խորչը սիւնակէն ելած թելին հետ հազարդուած է , ու որովհետեւ պղին ձր ելեկտրական հոսումը քաղկեցրնող մարմին մընէ , այս պատճառաւ ելեկտրական զօրութիւնն ալ լրաբեր գործիքին հասած է , որն որ 18 երորդ պատկերին մէջ պիտի տեսնուի :






ՏԱՄՆԵՐԵ ՕԹՆԵ ԲՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Վ.յու պատկերը, լրատարի հեռագրութեան յատկացոցած գործիքին պատկերն է, որուն մէջ ելեկտրամագնիսական ճախարակին ելեկտրական հոսումը հասած չըլւալվ, մէջ տեղի եղող երկալմն ալ մադնիս շիկնալով գառնալ, վերի ճանեն ալ իրեն չէ կրցած քաշելու: Ուստի պատճառաւ որչափ ալ կապարեաց գլանը տակէն կախուած է նէ ալ, տախտակին ակռան ճանելին ոտքէն չի կրնուալ խալըսիլ, տախտակին ալ չէ դարձած, ու իր հանդըսեան վիճակին մէջը կեցած է:





ՏԱՄՆՈՒԹԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԴ. ՊԱՏԿԵՐ

Վարիաց ալ ըստ ամենացնի տասներեքօժներորդ պատկերին նմանը ըլլալով, միայն թէ ելեկտրամագնիսական ճախուրակին ելեկտրական հոսումը հասած ըլլալուն, ճախուրակի իր մօտը եղաղ ճանկին սոսքը իրեն քաշած է, ու տախոսակն ալ ճանկին խոլըսելով, ու ակռա մը յառաջ երթալով, տաղղին տեղ և գիրը լեզուակին տակը եկած է:

Տասներենգերորդ պատկերը տասներեքօժներորդ պատկերին հետ քովէ քով բերուելու որ ըլլաց, մէկը լսուար ու միւսը լսարեր գործիքը կրներկացացընէ:

Նմանագէս, տասնըսվեցերորդ պատկերն ալ տասներութերորդ պատկերին հետ կրնայ մէկտեղուիլ:



